



ԿՐԹՈՒՑԿԱՆ, ԵԿԵՂԵՑՍՎՊԻՏԾՎԿՅԵ ԵՒ Ա. ԳՐԸՅԻՒ  
ՊԱՇՏՈՒՑԿԱՆ ԵԽԾՄՄԵԵՅ ՀՐԱՏԱՐԾՎԿՈՒԹԵՒՆ  
ՎԵՆԵՏԱՅԻ ՀԱՅՈՒ ԽԵՄԻ ԾՈԽՃՆՈՐԴՈՒԹԵՍՆ



# LUYS — Revue trimestrielle

Préлатure Arménienne du Canada

Rédacteur : Papken Topjian

3401 Olivar-Asselin, Montréal, Qc. Canada H4J 1L5

Tél.: (514) 856-1200 • Fax : (514) 856-1805

Courriel : prelacy@armenianprelacy.ca



## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՄԱՂԹՍԵՔ՝ Ս. ՄՍՈՒՐԻՆ ԱՌՋԵՒ

Դոկտ. Արել քհն Մանուկեան

ՑԻՍՈՒՄ ՀԱՅՐ ԱՍՏՈՒԾՈՅ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻՆ

Բաբգէն Թօփիճեան

ՀԱԽԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԵՒ ԱԺԽԱՏԱՆՔ

ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Դոկտ. Արել քհն Մանուկեան

ԼԻԼԻԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ,

Յակոբ Արք. Գլըճեան

ԿՐՍԱ՞Ս ԾՍԵԼ. «ԵՏԻՇ ԳԵՍ, ՍԱՏԱՆԱՇ» Գրիգոր Շ. Վրդ. Զիֆթճեան

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

—«ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՄԵԾ ԵՂԵՇՈՒԻ ԶՈՀԵՐՈՒԻ  
ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ՀԱՐՑԸ»

Բ.Թ.

ԽԱՂԱԴՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ՝

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՍԵՄԻՆ

Թարգ. Արել քհն Մանուկեանի

# ՄԱՂԹԱՔ՝ Ս. ՄԱՌԻՒՆ ԱՌՋԵՒ

Գեղեցիկ եւ հին սովորութիւն է՝ Յիսուսի Ս. Ծննդեան տօնին առթիւ, ընտանեկան յարկերու տակ, յաճախ զարդարուած տօնածառուի մը ուրախութիւն բաշխող ցոլքերուն դիմաց, հարազատներ նուէր տան իրարու։ Հաւանաբար, այս աւանդութիւնը կու գայ Աւետարանի այն վկայութենէն, երբ լուսաւոր աստղին հետեւող մոգեր արեւելքէն գալով, մանուկ Յիսուսին կը բերեն իրենց նուէրները՝ ոսկի, կնդրուկ եւ զմուս, իբրեւ աստուածանչական խորհրդանշաններ Նորածինին ունեցած թագաւորական, քահանայական եւ փրկչական պաշտօններուն, ու կ'երկրպագեն Անոր։

Նուէրը ինքնին էական չէ։ Խսկութեան մէջ նիւթը չէ որ ուրախութիւն կը պատճառէ, այլ՝ անոր ընդմէջէն արտայայտուող անկեղծ սէրը, յարգանքը եւ ընծայուած մասնաւոր ուշադրութիւնը։ Նուէր մը պէտք է խօսի, կ'ըսեն, ոչ թէ իր նիւթական արժէքով, այլ այն սիրով ու ջերմ զգացումներով, որոնցմով ան կը արուի։

Այս առնչութեամբ, պիտի ուզէի ձեր ուշադրութիւնը հրաւիրել առաքեալներու կեանքէն դրուագի մը վրայ, որ մեզի կու տայ խորիմաստ պատգամ մը։

Սողոմոնի տաճարի Գեղեցիկ կոչուող գրան առջեւ, ի ծնէ կաղ մը ողորմութիւն կը խնդրէր Պետրոս եւ Յովհաննէս առաքեալներէն։ Մուրացիկին դառնալով, Պետրոս առաքեալ անոր կու տար այն, ինչ որ ի ծնէ այդ կաղը իսկապէս պէտք ունէր։ «Արծաթ եւ ոսկի չունիմ, բայց ինչ որ ունիմ՝ զայն քեզի կու տամ։ յանուն նազովլեցի Յիսուս Քրիստոսի՝ ոտքի՝ ելիթ եւ քալէ» (Գործք Գ, 6):

Առաքեալներ թերեւս լրնային ոսկի կամ արծաթ դրամի կտոր մը տալ այդ կաղ մուրացկանին, բայց ի՞նչ պիտի փոխէր այդ ողորմութիւնը անոր կացութեան մէջ։ միեւնոյնն է, ան միշտ պիտի մնար տիեղծ հաշմանդամ մը, եւ մինչեւ իր կեանքին վերջը պիտի շարունակէր ըլլալ մուրացկան մը՝ դատապարտուած նստելու Սողոմոննեան տաճարի Գեղեցիկ գրան առջեւ։

Արդարեւ, ի՞նչ տարօրինակ հակասութիւն մը կը ներկայացնէ Սողոմոնի տաճարի այդ մուտքի Գեղեցիկ անունին հետ կապուած մարդկային տպելութեան փաստը, որ իր հէտ անձին մէջ կը մարմնաւորէր իր մօր որովայնէն կաղ ծնած այդ մարդը։ Բայց անոր կեանքին մէջ պատահեցաւ ամենագեղեցիկն ու հրաշալին, այն ինչ որ ամենաբարձալին ու անհրաժեշտն էր իրեն համար։ Աներեւակայելին եւ անկարելին դարձաւ կարելի, եւ իսկապէս՝ նազովլեցի Յիսուս Քրիստոսի անունով ան ոտքի ելաւ, սկսաւ քալել եւ զԱստուած փառաւորել։

Յիրաւի՛, ի՞նչ բանի պէտք ունինք նիւթական եւ վաղանցուկ այս աշխարհի մեր ապրած կեանքին մէջ, եթէ ոչ՝ Աստուծոյ ներկայութիւնը

մեր գոյութեան առաջնորդ, իր կենսաբաշխ օրհնութիւնը մեր գլխուն վերեւ, մարմնական քաջառողջութիւն եւ հոգեկան երջանկութիւն՝ կենսական պայմաններ, որոնք հիմնականօրէն կախուած են կեանքի նկատմամբ մեր ճիշդ արեւելումէն ու ճշմարիտ արժէքներ գնահատելու մեր կարողութենէն:

Եթէ գիտնայինք թէ մեր գոյութիւնը եւ անձնական կեանքի երջանկութիւնը ոչ անպայման անվերջ ունենալուն եւ կուտակելուն, այլ գերազանցապէս ըլլալուն մէջ կը կայանայ:

Եթէ կարենայինք մեր գիտակցութեան մէջ գնահատել եւ ապրելակերպով կիրարկել չափաւորութեան առաքինութիւնը, բաւարարուիլ մեր անմիջական կարիքներուն համար մեր ունեցածով, իսկ մնացած բարիքը բաժնեցիլ տնանկներուն եւ չքաւորներուն հետ: Այսօր, երբ հետզհետէ կը լարուի մարդկային ընկերային կեանքին մէջ դասակարգերու միջեւ բաժանումը, հարուստին աւելի հարստացումով, իսկ աղքատին ալ առաւել եւս աղքատացումով, վերջերս պատահած տնտեսական համաշխարհային աղէտէն ետք, ոչինչ կը բարեփոխուի մարդկային հասարակական կեանքին մէջ, եթէ դասակարգերու միջեւ առաջացած վտանգաւոր բաժանումները չյաղթահարուին Աստուծոյ պարզեւած բարիքը իրար միջեւ բաժնելու սկզբունքով: Այսպէս, աշխարհի հետ մարդու գոյութեան նիւթական պայմանաւորուածութիւնը, կրնայ հեղ մը աւելի բարելաւուիլ, թիսուսի Ա. Ծնունդին առթիւ հրեշտակներու օրհներգած «Փա՛ռք Աստուծոյ՝ բարձունքներու մէջ, եւ երկրի վրայ խաղաղութիւնն, եւ մարդոց միջեւ հաճութիւն» (Ղկ Բ, 14) աւետիսի իրականացման ճամբուն վրայ:

Այսօր, կանգնած Ա. Ծնունդի ալ աւելի գեղեցիկ, խորախորհուրդ եւ սքանչելի տաճարի դրան առջեւ, սրտաբուխ աղօթքներուս հետ ձեզի, սիրելինե՛ր, պիտի ուզեմ առաքելաւանդ թանկագին նուէր փոխանցել ձեր կեանքին համար ամենաբարիին, առաջնահերթին եւ անհրաժեշտին իրականացումի մաղթանքը: Նազովրեցի թիսուս Քրիստոսի անունով՝ ինչ որ մաքուր սրտով խնդրէք Աստուծմէ, թող տրուի՛ ձեզի:

Ծնորհաւոր եւ շնորհաբեր ըլլայ ձեր նոր Տարին, օրհնեալ ըլլայ նաեւ Ա. Ծնունդը:

ՔՐԻՍՏՈՆ ԾՆԱԻ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱԻ  
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՆԻ

Արէլ Քինյ. Մանուկեան

# ՅԻՍՈՒՄ ՀԱՅՐ ԱՍՏՈՒԾՈՅ ՄԻԱՅԻՆ ՈՐԴԻՆ ԸՍՏ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Աւետարանագիրները նազովրեցի Յիսուսին տրուած մակդիրներու մէջ կարեւորութեամբ շեշտը դրած են անոր «Որդի Աստուծոյ» հանգա- մանքին վրայ: Անոնց վկայութիւնները մատնանշած են Հայր Աստուծոյ եւ Յիսուսի Որդի Աստուծոյ առնչութիւնը մարդկութեան փրկագործու- թեան իրագործումին համար: Նազովրեցի Յիսուսի եռամեայ քարոզչա- կան առաքելութեան ընթացքին, հրեայ հասարակութիւնը հետեւելով անոր ուսուցումներուն եւ ականատես ըլլալով Յիսուսի կատարած բա- զում հրաշագործութիւններուն, իրեն տուած է Վարդապետ, Մարգարէ, Փրկիչ, Օծեալ եւ այլ պատուանուններ. սակայն, յետագային անոնք համոզումով ընկալած են Յիսուսի «Որդի Աստուծոյ» մակդիրը:

Ղուկաս Յիսուսի ծննդեան աւետումին մասին յայտնած է, որ Աստուած իր Որդին աշխարհ զրկելու ծրագիրը առաջին անգամ Մարի- ամի տեղեկացուցած է. Գարբիկէ հրեշտակ, կոյսին երեւնալով, ըսած է.

«Մարիամ, Աստուծոյ շնորհքին արժանացար: Ահա պիտի յդանաս եւ զաւակ մը ծնիս, որ Յիսուս պիտի կոչես: Անիկա Մեծ պիտի ըլլայ եւ Բարձրեալին Որդին պիտի կոչուի» (Ղ. 1.30-32):

Նազովրեցի Յիսուսի երկրային առաքելութիւնը սկսած է, երբ ան մկրտուելու համար կը դիմէ Յովհաննէս Մկրտիչի, որ Յորդանան գետի մէջ մարդոց ապաշխարութեան ու մեղքերու թողութեան համար ջուրով կը մկրտէր:

Մատթէոս կը գրէ. Երբ Յիսուս մկրտուեցաւ, «ահա երկինքը բաց- ուեցաւ, եւ տեսաւ Աստուծոյ Հոգին, որ աղաւնի նման կ'իջնէր եւ կու- գար իր վրայ: Եւ ահա, երկինքէն լսուեցաւ ձայն մը, որ կ'ըսէր. Ատիկա է իմ միրելի Որդիս, որուն ես հաճեցայ» (Մտ 3.16-17):

Ահաւասիկ հրաշալի գէպքը, ուր առաջին անգամ ըլլալով Հայր Աստուած Սուլք Հոգիին միջոցաւ աշխարհին կը յայտարարէր ու կը հաստատէր Յիսուսի՝ իր Միածին Որդին ըլլալու իրականութիւնը:

Յիսուսի մկրտութեան Առաքեալին նկարագրութիւնը վարանքի մատնած է Ս. Գրոց մասնագէտներ: Անոնց տարակուսանքը ան եղած է, թէ Յիսուս գիտակից իր անմեղութեան պարտաւոր չէր ապաշխարել ու հայցել Աստուծոյ ներումը: Վաղ շրջանի հեղինակ մը հարցը լուսաբա- նած է հիմնուելով պարականոն Եբրայական աւետարանին վրայ, թէ Յի- սուս մօրը խնդրանքին գոհացում տալու համար ընդունած է Յովհաննէ- սէն մկրտուիլ: Ցովհաննէս Մկրտիչ եղած է առաջին անձը, որ վկայած է Յիսուսի Աստուծոյ Որդին ըլլալը (Յշ 1.34): Այդ կարծ նախադասու- թիւնը քրիստոսաբանութեան հիմը գարձած է:

Մարկոսի Աւետարանը առաջին դրուած գիրքն է, ուր Յիսուսի Աս-

սուռծոյ Որդին ըլլալը կը գաւանի, երբ կ'ըսէ. «Այսպէս կը սկսի Աստուծոյ Որդիին՝ Յիսուս Քրիստոսի Աւետարանը» (Մտ 1.1): Ինչպէս կը տեսնուի, նախնական եկեղեցոյ կեանքին մէջ կեղրոնական մտածումը եղած է Յիսուսի Աստուծոյ Որդին ըլլալու հաւատամքը:

Նոր Կտակարանի գիրքերու ընթերցումի ու սերտողութեան ընթացքին, բազում համարներու կը հանդիպինք, ուր հեղինակներ ջատագոված են Յիսուսի Աստուծոյ Որդին ըլլալը:

Մարկոս Յիսուսի խաչելութեան ու մահուան նկարագրութեան մէջ անդրագաւնալով հարիւրապետի վկայութեան, կ'ըսէ.

«Յիսուս բարձր աղաղակ մը արձակց եւ հոգին աւանդեց...հարիւրապետը որ հոն՝ անոր դիմաց կանգնած էր...ըսաւ. իրապէս որ այս մարդը Աստուծոյ Որդին էր» (Մը 15.37-39):

Առաքեալներու Գործերուն մէջ յիշատակութիւն մը ունինք, ուր Փիլիպպոս Եթովպիացի ներքինին մկրտելու համար պայման կը դնէ. «Եթէ ամբողջ սրտովդ կը հաւատաս, կրնաս մկրտուիլ»: Որուն ներքինին կը պատասխանէ. «Կը հաւատամ, թէ Յիսուս Քրիստոս Աստուծոյ Որդին է» (Գրծ 8.37):

Փիլիպպոսի գրգռումով երբ Նաթանայէլ կը ներկայանայ Յիսուսի, ան կը բացագանչէ. «Ռաբբի՛, գուն Աստուծոյ Որդին ես», որովհետեւ, Յիսուս առանց զինք ճանչնալու, ըսած էր. «Ահաւասիկ ճշմարիտ Խրայէլացի մը, որուն մէջ նենգութիւն չկայ»: (ՅՀ 1.49.47): Երկուքն ալ հետեւցան ու դարձան Յիսուսի աշակերտները:

Համատեսական աւետարաններու մէջ Նաթանայէլի անուան յիշատակութեան չենք հանդիպիր. Ս. Գրքի մեկնաբաններ Բարթողիմէոս առաքեալը նկատած են զայն:

Պօլոս Առաքեալի համար Աստուծոյ Որդի հասկացողութեան գիտակցութիւնը, քրիստոնէական կատարեալ հաւատքի էութիւնն է. իր խորհրդածութեամբ՝ «Մինչեւ բոլորս հասնինք հաւատքի ամբողջական միութեան եւ Աստուծոյ Որդիին ճանաչողութեան. այսինքն՝ մինչեւ հասնինք հաւատքի չափահասութեան, Քրիստոսի կատարեալ նմանութեան» (Եփ 4.13):

Նկատողութեան արժանի է, որ Նոր Կտակարանի հեղինակներէն Յովհաննէս Առաքեալ միակը եղած է կեղրոնանալով Յիսուսի Աստուծոյ Որդին ըլլալու գաղափարին վրայ: Անոր գրութիւնները աստուածաբանական խորք ու հիմնական նշանակութիւն ունին Յիսուս Քրիստոսի աստուածութեան եւ մարդեղութեան դաւանութեան համար:

Մեղքերու մէջ տուայտող մարդկութիւնը փրկելու նախանձախնդրութեամբ, Յովհաննէս կը մատնանշէ.

«Աստուած ա'յնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր Միածին Որդին տուաւ, որպէսզի անոր հաւատացողը չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ» (ՅՀ 3.16). նաեւ, ան հաստատ հաւատքով կ'ըսէ.

«Ով որ կը դաւանի, թէ Յիսուս Աստուծոյ Որդին է՝ Աստուծոյ մի-  
ացած կը մնայ եւ Աստուծած ալ՝ անոր» (Ա. Յ4 4.15):

«Հաւատացէք ինձի, կ'ըսէ Յիսուս, թէ ես Հօրս մէջ եմ եւ Հայրս՝ իմ  
մէջս. եթէ ոչ խօսքերուս համար՝ գոնէ կատարած գործերուս համար հա-  
ւատացէք» (Յ4 14.11):

Դեւեր՝ Յիսուսի ներկայութեան սարսափելով, խոստովանած են  
Անոր Որդի Աստուծոյ ըլլալը ու աղաղակած. «Ի՞նչ կ'ուզես մեզմէ, Յի-  
սուս, Աստուծոյ Որդի» (Մտ 8.28-29):

Յիսուսի «Աստուծոյ Որդի» մակդիրը պատճառ կ'ըլլայ Անոր դա-  
տապարտութեան ու խաչելութեան:

Մարկոսի պատումով հրեաներ սուտ վկայութիւններով կը զրպար-  
տեն ու կը ձերբակալեն Յիսուսը ու կը տանին Կայիշափայի տունը. քա-  
հանայապետը հարց կուտայ.

«Դուն ես Քրիստոսը, օրհնեալ Աստուծոյ Որդին: Ես եմ, կը պա-  
տասխանէ Յիսուս, եւ գուք պիտի տեսնէք Մարգու Որդին, Ամենազօր  
Աստուծոյ աջ կողմը նստած» (Մտ 14.61-62): Այս յայտարարութեամբ  
Ան մահուան կը դատապարտուի Կայիշափայ քահանայապետի եւ ներ-  
կայ ամբոխին կողմէ:

Յիսուս գիտակցելով իր փրկագործ առաքելութեան մօտալուտ ըլ-  
լալը, կ'աղօթէ Աստուծոյ.

«Հայր, ժամանակը հասած է, փառաւորէ՛ Որդիրդ, որպէսզի Որդիդ  
ալ քեզ փառաւորէ... երկրի վրայ ես քեզ փառաւորեցի՛ ամբողջացնելով  
այն գործը, որ ինձի տուիր, որ կատարեմ: Եւ այժմ, ո՛վ Հայր, փառաւո-  
րէ՛ զիս այն փառքով, որ ունէի քու հետդ՝ աշխարհի գոյութենէն առաջ»  
(Յ4 17.1, 4-5):

Անվիճելի ճշմարտութիւն է, որ Յիսուս Աստուծ է եւ Աստուծոյ  
Որդին: Եկեղեցւոյ Հայրապետները տիեզերական ժողովներով հաստա-  
տած են Յիսուսի Աստուծութիւնը:

Բարգէն Թօփնեան

# ՀԱՒԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՔ

«Մահկանացու ծնեալ՝  
անմահ զիւրն յիշատակ երող»:  
Մ. Խորենացի

Մեր ազգային եւ եկեղեցական կեանքին մէջ սովորաբար Հոկտեմբերը ընդունուած է իրեւ հայ մշակոյթի ամիս, ուշադրութեան սեւեռակէտ ունենալով Թարգմանչաց պատմական իրադարձութիւնը՝ մեծագոյն տօն մը հանդիսանալու իր լիարժէք իմաստով եւ ամբողջ ազգի մը ճակատագրին համար գոյութենական կարեւոր ներդրում մը բերած ըլլալու դերակատարութեամբ:

Հետաքրքրական է, որ եկեղեցիներու ընտանիքին մէջ Հայ եկեղեցին բացառութիւն կը կազմէ «Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն Մերոց» յորջորդումին տակ «Թարգմանիչ»-ներու, փաստօրէն՝ մշակոյթի գործիչներու մասնաւոր տօն մը Հռչակելով, մինչ Հզօր օրինոտքս Յոյներ եւ արեւմտեան Լատիններ չունին նման տօն մը՝ իր գեղեցիկ խորհուրդով, ազգային-եկեղեցական նկարագրով եւ մշակութային համապարփակ նշանակութեամբ:

Հայ եկեղեցին իր տօնացոյցին մէջ տարին երեք անգամ հանգամանօրէն կ'անդրադառնայ մշակոյթի իր լուսապսակ գործիչներուն: Բուն Բարեկանդանին նախորդող Կիրակիչն առաջ՝ Շաբաթ օրը կը նշուի Ա. Սահակ Պարթեւի յիշատակը, ապա՝ Յունիսի վերջաւորութեան կամ Յուլիսի ակիզբը՝ Ա. Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւ Հայրապետի տօնը՝ «Սրբոց քարգմանչաց վարդապետացն մերոց Սահակայ եւ Մեսրովքայ» անուանումին տակ, իսկ Հոկտեմբեր ամսուն կը տօնախմբուի բուն թարգմանչաց՝ Ա. Մեսրոպ Մաշտոցի եւ իրեն աշակերտող թարգմանիչ վարդապետներուն տօնը<sup>(1)</sup>:

Արդարեւ, նշուած վերջին իրադարձութիւնը այսպէս կը նշուի Հայաստանեայց եկեղեցւոյ օրացոյցերուն մէջ.

— «Տօն քարգմանչաց վարդապետացն մերոց՝ Մեսրովքայ, Եղիշէի, Մովսէսի Քերթողին, Դաւիթի Անյաղը Փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլայեցւոյն [...] Տօն ազգային եւ եկեղեցական, ի յիշատակ գիւտի նշանագրացն հայոց եւ քարգմանութեան Սուրբ Գրոց»:

Այս եւ նախորդ առիթով, եկեղեցիներուն մէջ ժամակարգութեան ընթացքին Թարգմանչաց տօնին ձօնուած «Կանոն»ը կը կատարուի, որուն սկիզբը «Որք գարդարեցին տնօրինաբար զիմաստս Անեղին» օրհնութեան գեղեցկահիւս եւ իմաստալից շարականը կ'երգուի, որ ժ՞գ. դարու վաստակաշատ հեղինակներէն՝ Վարդան Վրդ. Արեւելցիի կը վերագրուի:

Նշուած այս մասնաւոր տօներէն բացի, մեր եկեղեցին չի զլանար

**Ա. Պատարագի բոլոր արարողութիւններուն առթիւ, իր կարկառուն սուրբերու եւ հոգեւոր առաջնորդներու շարքին նաեւ յիշատակումը այն երախտաշատ անուններուն, յանձնին՝ Ա. Սահակ Պարթեւի եւ Ա. Մեսրոպ Վարդապետի, որոնք սկիզբը եւ ոգին հանդիսացան Ե. դարու Թարգմանչաց Շարժումին: Համապատասխան աղերսը կը կատարուի Ա. Պատարագի յիշատակութիւններու կարգին, ահաւասիկ, այսպիսի հետեւողութեամբ.**

«Առաջնորդացն մերոց եւ առաջին լուսաւորչացն՝ սրբոցն Թաղէսի եւ Բարթողիմէսի առաքելոցն եւ Գրիգորի Լուսաւորչին, Արիստակիսի, Վրբանիսի, Յուսկանն, Գրիգորիսի, Ներսիսի, Սահակայ, Թանիէլի եւ Խաղայ, Մեսրովեայ վարդապետին եւ Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կայացւոյն, Յովիաննու Որոտնեցւոյն, եւ Գրիգորի եւ Մովսիսի Տաթեւացեացն եւ սրբոց Գրիգորիսեանց եւ Ներսիսեանց, հովուաց եւ հովուապետաց Հայաստանեայց, Եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմֆ»:

### **Պատմական ճգնաժամը**

**Ե. դարուն սկիզբը կը հանդիսանայ հայ ժողովուրդի ներազային կեանքի ծանր ժամանակահատուածներէն մին: Սպառնալից մութ ամպեր Արեւելքէն եւ Արեւմուտքէն կը թանձրանային հայոց քաղաքական հորիզոնին վրայ: Երկու հզօր եւ հակամարտ տէրութիւններ՝ բիւզանդականն ու պարսկականը՝ Հայաստանի վրայէն իրարատեաց հայեացքներով կը հետապնդէին զիրար, տարածաշրջանին մէջ իրենց ուազմական գերակրշիոն ու քաղաքական ազդեցութիւնը պարտադրելու ծրագրով: Հայ Արշակունիներու թագաւորութիւնը, իր անցեալի փառքէն նսեմացած եւ ուազմականօրէն հիւծած, ստոյդ օրհասականի մը առջեւ կը գտնուէր հին աշխարհի այս գերհզօր պետութիւններու անկուշտ ախորժակներուն դիմաց: Հետզհետէ քայլքայած էին Հայաստանի պետական-քաղաքական կառոյցները. ուղղակի զգալի դարձած էր ազգը համախմբող կերունական ոյժի մը բացակայութիւնը. ոչ միայն վտանգուած էին հայ ժողովուրդի արդէն իսկ սահմանափակուած քաղաքական անկախութիւնը, այլ նաեւ, վիրջինիս կորուստով եւ որոշակիօրէն օտար ու գերիշխող մշակոյթի մը ներմուծումով, ընդհանրապէս՝ անոր ինքնութիւնն ու գոյութիւնը: Անհրաժեշտ էր կառուցել ամրակուռ պատուար մը՝ վաղուայ քանդիչ ներթափանցումներուն ու կործանարար հեղեղներուն դիմաց:**

Արդարեւ, Հայոց Պատմութեան այս մուայլ երկնակամարին վրայ է որ ազգի մը գոյատեւելու պահանջքը, Համազգային կարիքը բնազդաբար ծնունդ կու տայ երեք լուսաւոր դէմքերու երեւումին՝ պետական, կրօնական եւ գիտական ոլորտներուն մէջ. Վուամշապուհ Արշակունի թագաւոր, Սահակ Պարթեւ Կաթողիկոս եւ Մեսրոպ Մաշտոց: Երեքին ալ մտահոգութիւնը նոյնն է. ի՞նչ ընել, ինչպիսի միջոց մը գտնել չարա-

բաստիկ ժամանակի մը մարտահրաւէրներուն դէմ պահպանել կարենաւ-  
լու համար սեփական ժողովուրդի ինքնութիւնն ու գոյութիւնը:

Այս երեք դէմքերն ալ նոյնքան պատկառազդու են եւ իրենց առա-  
քելութիւններուն մէջ նոյնչափ տաղանդաւոր: Սակայն, իրենց անհամե-  
մատ մեծութիւնը կը կայանայ միեւնոյն նպատակը հետապնդելու իրո-  
ղութեան եւ անոր իրականացումին համար թափած անձնուէր ջանքերու  
միացումին մէջ: Պատասխանատուութեան զգացումը հասարակաց է,  
ազգային անվտանգութեան հարցը՝ անձնական-ենթակայական հա-  
կումներէ փեր:

Տեսիլքն անտարակոյս Մաշտոցինն էր, գերազանց մտայդացումը՝  
հայոց նշանագրերու գիւտով ինքնուրոյն մշակոյթ մը ստեղծելու մա-  
սին: Ամբողջապէս տոգորուած այս բիւրեղ գաղափարով, ան կը յաջողի  
ապագայի արտակարդ պայծառատեսութեամբ համոզել Սահակ Պարթեւ  
կաթողիկոսն ու Վռամշապուհ արքան: Այնուհետեւ, այս երեք հեղինա-  
կութիւններու սերտ համագործակցութիւնը կը դառնայ սկիզբը հայկա-  
կան հրաշագործ այս երկունքին, որ համեմատաբար կարծ ժամանա-  
կաշրջանի մը մէջ կ'արարչագործէ Ե. դարու ոսկեդարը:

Հայաստան 387 թուականին արդէն բաժնուած էր բիւրանդական  
եւ պարսկական կայսրութիւններուն միջեւ: Ան կը գտնուէր մէկ կողմէն  
յունական, իսկ միւս կողմէն ասորական մշակութային հոսանքներու  
ազգեցութեան տակ: Երկրի յունական մասին մէջ ընթացիկ էր յունարէն  
լեզուի գործածութիւնը, իսկ պարսկական բաժնին մէջ՝ ասորերէնը. նոյ-  
նիսկ հայոց եկեղեցիներուն մէջ արարողութիւններու եւ ծիսապաշտու-  
թեան լեզուն յունարէնն ու ասորերէնն էին, որոնք հիմնականօրէն ան-  
մատչելի էին ժողովուրդին: Հայ մարդը հաղորդակից չէր իր սեփական  
եկեղեցիներուն մէջ կատարուող արարողութիւններու բովանդակու-  
թեան ու անոնց ընդմէջէն փոխանցուող քրիստոնէական կրօնի հոգեւոր  
ու բարոյական պատգամներուն:

Սոյն փաստը կը ներկայանայ այն հիմնական մեկնակէտը, ուրկէ  
կը սկսի Ս. Մեսրոպ Մաշտոց մտովին քալել անորոշ թուացող երկար  
ճամբայ մը, բայց որուն փրկարար եւ յաղթապանծ վախճանին ինք ամ-  
բողջապէս համոզուած էր: Ան հայոց համար նշանագրեր գտնելու գա-  
ղափարը կը յղանայ Գողթնի մէջ՝ քարոզչական առաքելութեան ըն-  
թացքին: Ահաւասիկ իր կենսագիր Կորիւնի վկայութիւնը.

«Ան իր միտքը դրաւ նոյնպէս հոգալ ամբողջ հայ ժողովուրդը  
միշիքարելու մասին... Եւ այնպէս տրտմական հոգսերով պաշարուած ու  
դատապարտուած եւ մտածումներու ծփանքի մէջ ինկած՝ թէ արդիօք  
ինչպիսի՞ ելք մը գտնէ այդ նպատակին համար<sup>(2)</sup>»:

Հազար Փարագեցի նոյնպէս կը հաղորդէ.

«Որովհետեւ երանելի Մաշտոցը անվերջ հոգալով կը տրտմէր՝  
տեսնելով Հայաստան աշխարհի մանկանց ջանքերը, առաւել եւս՝ ծախ-

սերը, երբ անոնք անպատմելի ծախսերով, հեռագնաց ճամբաներով եւ բազմաժամանակեայ դեգերումներով իրենց օրերը կը մաշէին ասորական գիտութեան դպրոցներուն մէջ: Եկեղեցական արարողութիւնները եւ Ս. Գրքի ընթերցանութիւնները Հայաստանի ժողովուրդի վանքերուն ու եկեղեցիներուն մէջ ասորերէն կը կատարուէին, որմէ ոչինչ կը հասկ-նային կամ կ'օգտուէին այսպիսի մեծ երկրի մը բնակիչները: Եւ ասորերէն լեզուն չասկնալու Հետեւանքով, եկեղեցական պաշտօնեաներուն աշխատանքն ու ժողովուրդին ջանքը ապարդիւն կը դառնային: Եւ երանելի այր Մաշտոցը այս մասին երկար ժամանակ կը խորհէր ու կու լար իր ներախոյն. չէ՞ որ կային Հայերէն լեզուի նշանագրեր, որոնց մի-ջոցով կարելի էր սեփական ձայնով եւ ոչ թէ մուրացիկ լեզուով եկեղեցիներուն մէջ շահիլ տղամարդկանց ու կանանց եւ առհասարակ ամբողջ բազմութեան սիրտը<sup>(3)</sup>:»

### Նշանագրեր գտնելու փորձ

Վոամշապուհ թագաւորի յանձնարարութեամբ Ասորիք կ'ուղարկ-ուի Վահրիճ իշխանը, Դանիէլ եպիսկոպոսի մօտ գտնուող Հայերէն կարծուած նշանագրերը<sup>(4)</sup> բերելու համար: Ասորիքի մէջ Վահրիճ հանդիպելով Հաբէլ երէցին, Դանիէլէն կը վերցնէ այդ նշանագրերը ու կը բերէ Հայաս-տան: Շրջան մը այդ նշանագրերով փորձ կը կատարուի, բայց ոչ շատ ուշ կը պարզուի, թէ ատոնք չեն համապատասխաներ Հայերէնի հնչիւնային համակարգին: Պէտք է ենթագրել, որ դանիէլեան նշանագրերը ասորա-կան, աւելի ճիշդ՝ սեմական լեզուաընտանիքին պատկանող գիրեր էին, որոնց մէջ յաճախ բաղաձայներ կը համապատասխանէին կոկորդային հնչոյթներու, իսկ Հայերէն հնդեւրոպական լեզուին պատշաճ չէին նման հնչոյթներ. ուստի՝ փորձն ալ կը համոզէ Մաշտոցն ու գինք անմիջապէս օժանդակողները, թէ այսպէս կոչուած դանիէլեան նշանագրերը անգործ-նական էին Հայերէնի հնչիւնային համակարգին համար:

Ի դէպ, նկատի պէտք է ունենալ, որ առաջարկը գանիէլեան նշա-նագրերով հետաքըրքրուելու մասին, ըստ պատմիչներու Հաղորդած վկայութեան, Վոամշապուհ Արշակունի թագաւորէն կու գայ: Մաշտոց նախապէս լսեր էր նոյնինքն թագաւորէն, թէ գոյութիւն ունէին Հայկա-կան նշանագրեր, տառեր՝ որոնցմով հնարաւոր էր Հարազատ ձայներով եւ ոչ թէ յունական կամ ասորական մուրացածոյ բարբառով թարգմանել սուրբ գրական ընթերցումներն ու ծիսապաշտութիւնը, որոնք յումպէտս կը կատարուէին Հայ եկեղեցիներուն մէջ: Այլ խօսքով՝ Հայոց Պատմու-թեան ամենավճռորոշ պահուն անյետաձեկի հրամայական դարձած էր ունենալ Հայ դպրոց եւ Հայ դպրութիւն:

Արդեօ՞ք գիտէին Հայ մտքին հրաշագործ այս երեք հսկաները թէ դորձը որուն ձեռնարկած են՝ Հայ ժողովուրդին պիտի տայ ինքնութիւն, պիտի դառնայ հրաբորք քուրայ մը իր մէջ ձուլելու եւ կոփելու համար

անոր հաւաքական գիտակցութիւնը, միասնական պատմութիւն մը, աշխարհագրական տարածքի եւ մշակոյթի մը պատկանելու ամենախորին զգացում, մէկ խօսքով՝ միաձուկելու այն բոլոր տուեալները որոնք հաւաքականութեան՝ ընդամէնը ցեղախումք մը ըլլալու փոխարէն կու տայ ինքզինք ազգ կերտելու եւ ազգ դառնալու իրաւունք։ Այս առնչութեամբ, ունինք բոլոր փաստերը հաւատալու, որ երեքն ալ, անտարակոյս, մին՝ քաղաքականութեան մարդը, միւսը՝ եկեղեցինը, իսկ Մաշտոց նաեւ գիտութեան եւ մեծ տեսիլքին մարդը, տեսան այդ հեռուն, տեսան ու հաւատացին թէ հորիզոնին ետեւ եւ միւս հորիզոններու անհունին վրայ, ժամանակի մաշումին եւ բիրտ ուժերու հարուածներուն տոկալու համար հայ ժողովուրդի գոյերթին անխորտակելի խորհուրդը պիտի ըլլան հայոց այբուբենը, հայ մշակոյթին ու գպրութիւնը։ Այսուհետեւ ո՛չ թիւզանդիան իր ջլատող սագրանքներով, ո՛չ պարսկական արքունիքը իր բնութիւններով կարող պիտի ըլլան կործանելու մշակոյթին այն ինքնութիւնը, որ գիրերու գիւտին շնորհիւ պիտի նուածէ հայ ժողովուրդը. արդարե՛ւ, իր էութեամբ աննիւթական եւ բնոյրով անկապտելի հարստութիւն մը, կենարար լոյս մը, որ ո՛չ մէկ ոյժ կրնար մթագնել հայ գոյուրեան անկոխ երկնակամարին վրայ։

«Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ» խորագիրը կրող իր արձակ ստեղծագործութիւններէն մէկուն մէջ շատ ճիշդ մեկնաբանած է Դուրեան Մրբազան, երբ գիտել կու տայ։

«...Թէ առանց Մեսրոպի՝ գուցէ Սահակ իր տոհմին բոլոր ազնուականութեամբը, իր հայրապետական պաշտօնին բովանդակ պատկանանքովը, մշակուած մտքին լայն սաւանումներովը, անբիծ հոգիի շերմ խանդաղատանքովը, չկարենար նորանշան լոյս մը սփոնել իր դարուն վրայ. այլ, իր տեսիլքին համեմատ՝ Վաղարշապատի եկեղեցւոյն սեղանին վրայ ծալլուած “բեհեզէ նափորտ”-ը փուշներուն մէջ բողով՝ իր պարկեցած մարմինը հանգչեցներ օր մը Աշտիշատի հողին տակ....»։

«Միւս կողմէ, առանց Սահակի՝ Մեսրոպ ալ իր “անլոյս արգելանի” բովանդակ հայեցողութեամբը, “աշխարհական կարգերու” բոլոր հմտութեամբը, անկնելի կամքին պինդ մաքառումներովը, տրտում հոգիներուն անվերջ ցաւերովը՝ գուցէ առ առաւելն պարզ կրօնաւորի մը անուշ բուրումը ծաւալէր մեր պատմութեան հանի մը թափթափ թերթերուն մէջ, ու ինը տեսպական հարին վրայ թողլով գիրն ու գրոցը, իր կենդանութեան “գետնատարած անկողինը” տանէր փուէր Օշականի մուր քնարանին խորը»։

«...Ինչ որ ալ ըլլար ուրեմն, երկուէն ալ “Մեծ” տիտղոսին անարժան պիտի մնային, երէ Պարքեւ ազնուականն ու Տարօնի գիւղացին Աւետարանի բեմին առջեւ իրարու չհանդիպէին, եւ իրարու չգործակցէին....»։

Բայց ափսոս, հոս մոռացութեան արուած է գիրերու գիւտին հրաշագործութիւնը նախաձեռնող այս համաստեղութեան մէջ երրորդ անձ-

Նաւորութեան մը գոյութիւնը, անոր ալ բերած անդնահատելի ներդրումը, որ նոյնքան կարեւոր ու անփոխարինելի էր այս յաջողութեան ձեռքբերման համար, որքան Սահակինն էր ու Մեսրոպինը:

Հետեւաբար, այս լուսածիրին մէջ ամենեւէին պէտք չէ անտեսել նոյնքան լուսաճանանչ դէմքը Վոամշապուհ թագաւորին: Եթէ Սահակ Պարթեւ օրհնողն եղաւ Ս. Մեսրոպի առաքելութեան, իսկ գիրերու գիւտէն ետք, իր փայլուն հելլենագիտութեամբ ղեկավարողը Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան, պիտի ենթադրենք կամ նոյնիսկ համոզուած պիտի ըլլանք ըսելու, որ արքան Վոամշապուհ չզլացաւ բանալու արքունի գանձարանը՝ նիւթապէս օժանդակելու համար Ս. Մեսրոպի ազգօգուտ գործունէութեան, Ասորիքի մէջ անոր կեցութեան շրջանին ու յետագային:

Մեր պատմութեան այս մոռայլ ժամանակահատուածին մէջ խաղաղութեան կարճատեւ շրջանի մը ապահովումը, որու ընթացքին իրականացաւ հայոց նշանագրերու գիւտն ու արդինաւորուեցաւ թարգմանչաց Շարժումը, Վոամշապուհ թագաւորի նկուն քաղաքականութեան կը պարտինք: Առանց այս խաղաղութեան, նիւթական օժանդակութեան եւ պետական հովանաւորութիւններուն, թերեւս գժուար պիտի ըլլար պատկերացնել արդիւնաշատ գործը Ս. Մեսրոպի եւ յաջողութիւնը թարգմանչաց ձեռնարկին:

Արդարեւ, Վոամշապուհ Արշակունի թագաւոր հայոց, եղաւ խոչեմ, հեռատես, իմաստուն, խաղաղաշէն եւ կրթասէր, իր անձին մէջ պետական հեղինակութիւնը մարմնաւորող այն անհատականութիւնը, որ Սահակի եւ Մեսրոպի հանճարի պրիսմակէն կրցաւ գիտել եւ գնահատել իր աշխարհին հոգեկան-իմացական լուսաւորութեան եւ ազգային վերածունդին համար առկայ բոլոր գեղեցիկ տուեալները. ուստի այս աննախընթաց վերելքին ի նպաստ, ան ի սպաս դրաւ թագաւորի մը իւրային բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի Սահակ-Մեսրոպեան հանճարը չբախղի անտարբերութեան կամ մերժողականութեան մը կոչտ ժայռին. առանց իրեն, կարելի է անվարան ըսել, գուցէ անոնց մտքին նաւը չկարենար լայն բանալ փրկութեան առագաստը հայ ժողովուրդի պատմութեան փոթորկալից ծովերուն վրայ, կամ՝ ընդհակառակը, Սահակ Պարթեւ եւ հայոց հանճարեղ գիւտարարը Մեսրոպ Մաշտոց կրնային պարզապէս դառնալ ողորմելի զոհերը իշխանամոլ տգէտ արքայի մը կործանարար նախանձին, ինչպէս այսօր մեր գորշ միջավայրին մէջ եւ գրեթէ ամենուրեք կը դառնանք ակամայ վկան այս տեսակ տխուր իրողութեանց: Սակայն լայնախոհ եւ բարեգործ այս թագաւորը, Արտաշէս աշխարհակալներու, Մեծն Տիգրաններու եւ Տրդատ Գ.-ներու շարքին, իր բարձր եւ օրինակելի կեցուածքով գերազանց պատիւ կը բերէ հայոց արքայական ցեղին: Վոամշապուհ գիւտաւ բարձրօրէն գնահատել Պարթեւ Հայրապետին եւ Տարօնեցի երբեմնի արքունի քարտուղարին, իսկ

այժմ՝ ճգնազգեաց կրօնաւորին մէջ շողարձակող կենարար լոյսին առ-կայծումները, ուստի ոչինչ խնայեց տալու անոնց ամէն պատեհութիւն՝ ի սպաս գնելու իրենց բովանդակ արմէքները նոր քաղաքակրթութեան մը ստեղծագործման Հայաստան աշխարհի մէջ:

## Հայոց Ալբուրբենին գիւտը

Վերոնշեալ փորձով, Ս. Մեսրոպ Մաշտոց միանգամայն անդրադարձ էր, որ իր արեւելումը այնուհետեւ պէտք է կեդրոնացնէ ոչ թէ ասորական, այլ յունական մշակոյթի, անոր լեզուական հարուստ ժառանգութեան եւ առանձնայատկութիւններուն վրայ: Շուտով, Վոամշալուհ թագաւորի քաղաքական եւ տնտեսական օժանդակութեամբ եւ Սահակ Պարթեւ Կաթողիկոսի օրհնութեամբ, երանելին իր հետ վերցնելով խումբ մը աշակերտներ, 405 թուականին կը մեկնի Ասորիք՝ Ամինի եւ Երեսիա քաղաքները, եւ տեղւոյն հարուստ գրադարաններուն մէջ տքնածան աշխատանքով ու աստուածային տեսիլքով 406 թուականին կը ստեղծէ Հայոց նշանագրերը՝ 36 տառ (28 բաղաձայն եւ 8 ձայնաւոր), որոնք ամբողջապէս կը համապատասխանէին Հայերէն լեզուի հնչւնային տուեալներուն: Լեզուական այս գիւտը միաժամանակ կը համապատասխանէր յունարէնի այբբենարանի համակարգին եւ հերթականութեան: Վերջինիս հետեւողութեամբ, Մաշտոց Հայերէնի իւրաքանչիւր նշանագրերին կու տայ համապատասխան անուն՝ Այբ, Բեն, Գիմ, Դա, Եշ, Զա, Եւլն., յունարէնի՝ Ալֆա, Բեղա, Գամմա, Դելտա տառանուանումներու նմանութեամբ: Ամէն մէկ տառին Մաշտոց կու տայ թուային համապատասխան արժէք՝ Ա=1-ի, Ժ=10-ի, Ճ=100-ի, Իսկ Ո=1000-ի: Յունարէնին պէս Հայերէնը կը գրուի ձախէն աշ՝ ի տարբերութիւն ասորերէն կամ սեմական այլ լեզուներու:

Այս սքանչելի գիւտէն ետք, Ս. Մեսրոպ իսկոյն անցնելով Սամոսատ, յունական մշակոյթի կեդրոններէն մին, իր նորագիւտ նշանագրերը կու տայ Հոռովանոս անուն գեղագիրերին, որ զանոնք գեղագրելով, յոկելով ու գեղեցկացնելով կը վերադարձնէ Հանճարեղ գիւտարարին:

Այնուհետեւ, Ս. Մեսրոպ երկու աշակերտներու՝ Յովհան Եկեղեցիի եւ Յովսէփ Պաղնացիի հետ անմիջապէս կը ձեռնարկէ փորձառական առաջին թարգմանութեան ու գեռ եւս Սամոսատի մէջ կը թարգմանէ (Հաւանաբար յունական բնագրէ) Ասոտուածաշունչի Առակաց գիրքի Ա. դլ. 2 Համարը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զիրատ, իմանալ զրանս հանճարոյ»: Սոյնը Մաշտոցի սուրբ ձեռքերով գրուած ոչ միայն Հայերէն առաջին նախադասութիւնն է, այլ ան ընդհանրապէս կը հանդիսանայ Թարգմանչաց Շարժումին եւ Ոսկեգարու երկունքին կարգախօսը:

Բայց ի՞նչ կը նշանակէ Սոլոմոնի առակներէն վերցուած այս նախադասութիւնը, ինչո՞ւ համար այս ընտրութիւնը, արդեօք պարզ զուգադիպութի՞ւն մը, թէ քաղաքաբական խորք մը ճանչցուած է հոն մեծն

**Մաշտոցին կողմէ:** Իմաստուններուն քով պատահականութիւններ հազ-  
ուադէպ կրնան ըլլալ: Հայոց գարձի պատմական իրադարձութիւնը, Ս.  
Գրիգոր Լուսաւորիչով եւ Տրդատ Գի արքունական հրովարտակով, որ-  
քան ալ քաղաքական, հասարակական թէ մշակութային ազգակներ կա-  
րեւոր գեր խաղցած ըլլան, միեւնոյնն է՝ հիմնուած է հաւատքի մը հզօր  
շարժումին՝ քրիստոնէական գաղափարախօսութեան վէմին վրայ: Հե-  
թանոսութեան փլատակներուն վրայ նոր մշակոյթ մը սկսած էր կերտ-  
ուիլ, կեանքի նոր աշխարհահայեացք մը սկսած էր արգասաւորել Հայու-  
թեան ոգին, ազգային նկարագիրը հետզհետէ որդեգրած էր նոր ինքնու-  
թիւն մը, որ ամբողջապէս շաղախուած էր քրիստոնէական հաւատքին  
եւ Աւետարանին լոյսով: Ետզարձ մը կարելի չէր՝ ձուլուելու համար  
պարսկական մշակոյթին կամ զրադաշտին տարհամոզիչ քարոզչութեան  
մէջ, ոչ ալ ենթարկուիլ բիւզանդացիին կրօնա-քաղաքական նկրտում-  
ներուն: Հայոց, կարելի է ըսել, համազգային շարժումը պէտք էր զգե-  
նուլ տոհմիկ տարագ մը, անշփոթելի իր տեսքով, փայլքով ու նոր հմայ-  
քով: Այս գաղափարախօսութիւնը սակայն ո՛չ սոսկ վարդապետութիւն  
մըն էր, ո՛չ ալ ընդամէնը վերացական տեսութիւն մը, այլ ան սրտի եւ  
մտքի խոր համոզում մըն էր՝ զսպանակուած քրիստոնէական հաւատքի  
ազատարար խորհուրդով:

**Աստուածաշունչի Առակաց գիրքի Ա. գլ. 2 համարը՝ «Ճանաչել**  
զիմաստութիւն եւ զիրատ, իմանալ զբան հանճարոյ», իր իմաստային  
կառոյցով անբաժան կերպով զուգորդուած է նոյն Ա. գլիսի 2-րդ պար-  
բերութեան առաջին նախադասութեան (հմ. 7) հետ, որ խորքին մէջ հաս-  
տատում մըն է գիտակցելու կարողութիւն ունեցող մարդուն եւ ոչ թէ  
յիմարին համար, թէ՝ «Սկիզբն իմաստութեան երկիւլ Տեառն, հանճար  
բարի ամենեցուն որ առնեն զնա. պաշտօն բարի առ Աստուած՝ սկիզբն  
զգօնութեան. զիմաստութիւն եւ զիրատ՝ ամպարիշտ անգոսեն»:

**Ահաւասիկ, խնդրոյ առարկայ պարբերութիւնը պիտի փորձենք**  
վերարտագրել աշխարհաբարով, ընկալելու համար իմաստային վերոյիշ-  
եալ կապը, անդրադառնալով թէ ինչչ վրայ կը հիմնուի Ս. Մեսրոպի  
ուղղորդած իմաստութիւնը ճանչնալու մեկնակէտը. այդ անտարակոյս՝  
աննկուն հաւատքն է, Տիրոջ նկատմամբ երկիւլը:

«Իմաստութիւնն ու խրատը հանչնալու համար,  
Հանճարին խօսենք հասկնալու համար,  
Իմաստութեան կրթութիւնը ընդունելու համար՝  
Արդարութիւն, իրաւունք եւ ուղղամտութիւն,  
Միամիտներուն խորագիտութիւն տալու համար,  
Երիտասարդներուն՝ գիտութիւն եւ շրջահայեացութիւն.  
Իմաստունը թող լսէ եւ աւելի իմաստուն ըլլայ,  
իսկ հանճարեղը՝ առաջնորդութիւն ստանայ,

Ի մտի ունենալով առակներն ու այլաբանութիւնները,  
իմաստուններուն խօսքերն ու առեղծուածները:

Իմաստուքեան սկիզբը Տիրոց երկիւղն է,  
Որ բարի հանճար է բոլոր անոնց համար, որոնք զայն կը կիրարկեն.  
Իսկ զգոնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է,  
Բայց ամբարիշտաները իմաստութիւնն ու խրատը կ'անգունեն»:

## Վերադարձ Դէպի Հայրենիք

406 Թուականին Մեսրոպ Մաշտոց նորաստեղծ նշանագրերով եւ իր աշակերտներուն խումբով կը վերադառնայ Հայաստան: Անհուն ուրախութիւն մը համակած է ազգին սիրառ: Պետական ամբողջ աւագանին՝ գլխաւորութեամբ Վուամշապուհ արքայի, իսկ հոգեւոր դասը՝ Հայրապետութեամբ Սահակ Պարթև Կաթողիկոսի, ազատներով եւ շինականներով երջանկութեան անանձնական պահեր կ'ապրին ընդունելու համար այն անդնահատելի ու անկապտելի բարիքը, զոր երանելին Մաշտոց Նախախնամութեան չնորհած խոր ներշնչումով ստեղծած էր իր ժողովուրդին համար: Պաշտօնական դիմաւորումը կը կատարուի Ռահ գետի ափին, ազգային տօնախմբութիւն մը նշելու տարողութեամբ եւ եղելութեան ամբողջական նշանակութեամբ: Ժամանակագիրը չի զլանար իր նկարագրութեանց մէջ դէպքին տալու մնայուն արթէք մը, զայն համեմատելով աստուածաշնչական այն իրադարձութեան հետ, երբ Մովսէս, Սինայի բարձունքին, Տասնաբանեայ Պատուիրաններն ընդունեց Աստուծմէտ, եղիպտական ստրկութենէն ազատազրուած եւ գեռ անապատին մէջ գեգերող իր ժողովուրդին տալու համար միաստուածութեան կրօնին օրէնքը:

Ս. Մեսրոպ Մաշտոց, նոյն պատուիրաններուն պէս կարեւոր, իր հրաշալի գիւտը կ'ընծայէր իր ժողովուրդին, անոր դիմագիծը անեղծ պահելու եւ մշակոյթին անպարտելի զէնքով ազգային գոյապայքարը դարերուն դաժանութեան մէջ յաջողապէս շարունակելու հեռանկարով:

Մեծ մարգարէն՝ Մովսէս, լերան ստորոտը գառն յուսախսքութիւն մը կ'ապրի, գտնելով իր ժողովուրդը ոսկի հորթին շուրջը՝ աստուածուրացութեան յանցագործութեան մէջ. ան զայրոյթէն Տասնաբանեան կը զգեանէ ու կը փշրէ նուէրը, զոր պարգեւած էր Եահվէն այդ ապերախտ ժողովուրդին:

Ընդհակառակը, Ռահ գետի ափին օտարութենէն հայրենի տուն վերադարձող Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ իր աշակերտաց խումբին համար պատրաստուած դիմաւորումը, գրկաբաց ընդունելութիւնն ու անոնց բերած պարզեւին անզուգական արթէքին գնահատումը, հայ ժողովուրդի մշակութային հասունութեան պերճախօս ապացոյցներէն մին կը կազմէ մեր պատմութեան ոսկի էջերուն մէջ: Ի՞նչ իմաստ պիտի ունենար, եթէ համազգային տօնախմբութեան մը տարողութեամբ մաշտոց-

եան նուէրն ընդունելու ուրախութիւնը անգործածական դառնար կամ հետզհետէ դալկանար ու մոռացութեան տրուէր ժամանակի մաշումին մէջ: Պիտի համոզուինք, որ ինք՝ երանելին Մաշտոց, գլխաւորելով թարգմանչներու եւ մտաւորականներու սքանչելի փաղանդ մը, հայոց արքունիքին, եկեղեցին եւ ժողովուրդին պատրաստակամութեան դաշտին մէջ կիրարկելով արժեւորեց եւ արդիւնաւորեց մշակոյթին արդասիքը, որ Եղեսիոյ գրադարաններու կիսամութին մէջ աստուածային ներշնչող լոյս մը շնորհած էր իրեն:

Առաջին գործը, որ ձեռնարկեցին թարգմանիչ վարդապետներ՝ Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնն էր ասորական թարգմանութեան Փեշշտառ կոչուած բնագրէն, 405-408 թուականներուն: Աստուածաշունչի Բ. թարգմանութիւնը իրականացաւ յունական Եօթանասնից կոչուող բնագրէն, զոր Եփեսոսի Գ. Տիեզերական ժողովին մասնակցել ետք, Կ. Պոլսէն իրենց հետ Հայաստան բերած էին Մաշտոցի աշակերտները՝ Ղեւոնդ Վանանդեցին, Կորիւնը, Եղնիկ Կողբացին եւ Յովսէփ Պաղնացին: Աստուածաշունչի Ա. թարգմանութիւնը ասորական բնագրի հիման վրայ կը կոչուի Նախնական կամ Փութանակի թարգմանութիւն, բայց Բ.ը, յունական բնագրի հետեւողութեամբ՝ առաջինի բոլոր բնագիրները կը համեմատուին, կը սրբագրուին, կ'ամբողջացուին ստեղծելով գրեթէ նոր եւ կատարեալ թարգմանութիւն մը, որ իսկապէս նաեւ օտար մասնագէտներու գնահատումով «Թագուհի Թարգմանութեանց» (արտայայտութիւնը Լա Կրոպինն է) կը կոչուի: Ահաւասիկ ա՛յս է յայտնի Սահակ-Մեսրոպեան Աստուածաշունչ մատեանի օրինակը, որ հայերս կ'օգտագործենք ցայսօր:

**Թարգմանիչ վարդապետներու աւագ եւ կրտսեր սերունդ**

Թարգմանիչ վարդապետներու փաղանգը մեր պատմութեան եւ դրականութեան մէջ կը տարբերի երկու սերունդներու դասակարգումով՝ աւագ եւ կրտսեր: Աւագ կամ երէց սերունդ կը համարուին՝ Սահակ Պարթեւ, Մեսրոպ Մաշտոց, Յովսէփ Վայոցձրեցի, Ղեւոնդ Երէց Վանանդեցի, Եղնիկ Կողբացի, Կորիւն, Յովհան Խոստովանող, Մուշէ Տարօնեցի, Յովհան Եկեղեցացի, Ստեփանոս Տարօնեցի եւ ուրիշ երախտաշատ անուններ:

Իսկ Թարգմանչական ստեղծագործութիւնները, ըստ իրենց բովանդակութեան, կարելի է վերածել հետեւեալ դասակարգումներուն.

Ա. Աստուածաշունչ մատեան,

Բ. Միսական երկեր՝ պատարագամատոյց, ժամագիրք, եւայն,

Գ. Հայրաբանական գրականութիւն՝ Եկեղեցւոյ հայրերու քրիստոնէական եւ իմաստափրական հեղինակութիւնները, ճառերն ու քարոզները,

Դ. Վակայաբանական եւ վարքագրական գրականութիւն՝ Եկեղեցական նշանաւոր հայրերու վարքն ու գործերը,

## Ե. Պատմական գրականութիւն:

— Ցունական եւ ասորական գրականութենէ թարգմանութիւններ՝ «Սրբոյն Եփրեմի Մեկնութիւնք Հին Կտակարանի», Յակոբ Մծբնացիի՝ «Ճառք», Յովհան Ոսկեբերանի՝ «Մեկնութիւն Աւետարանին Յովհաննու», Կիւրեղ Երուսաղէմցիի՝ «Կոչումն Ընծայութեան», Բարսեղ Կեսարացիի՝ «Ճառք», Պրոկղի, Եւազը Պոնտացիի, Եփրեմ Խուրի, Գրիգոր Նազիազանցիի եւ ուրիշ շատերու ստեղծագործութիւնները:

Ասոնց հետեւողութեամբ կը ստեղծուի հեղինակային ինքնուրոյն գրականութիւն՝

— Ագաթանգեղոսի «Պատմութիւն»ը, Կորիւնի «Վարք Մաշտոցի» երկը, Ս. Գրիգոր Լուսաւորիչին վերադրուող «Յաճախապատում Ճառեր»ը, Եղնիկ Կոլբացիի «Եղծ Աղանդոց»ը եւ այլ ստեղծագործութիւններ:

## Կրտսեր թարգմանիչներ

Երէց թարգմանիչներուն գործը շարունակեցին կրտսեր թարգմանիչները: Անոնք Ե. դարու Բ. կէսին Հիմնեցին այսպէս կոչուած Յունաբան Դպրոցը, որ իր յետագայ ծաղկումը ապրեցաւ մինչեւ Է. դար:

Երբ կ'անդրադառնանք թարգմանիչ վարդապետներուն, խօսքը շուրջ հարիւր մշակոյթի երախտաւորներու մասին է. կ'ակնարկենք մշակոյթի այն գործիչները, որոնք առաջնորդուած էին Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի լուսաճաճանչ հեղինակութեամբ: Թարգմանիչ վարդապետներու աւագ կամ երէց խումբը ուղղակի ձեռնասուններն էին Ս. Սահակի եւ Մեսրոպի, իսկ թարգմանիչ վարդապետներու կրտսեր խումբ կը հանդիսանար անոնց աշակերտներուն աշակերտները, Հիմնականօրէն՝ Յունաբան Դպրոցի ներկայացուցիչները:

Արդարեւ, ազգի մը գոյութեան պահպանման գործօնը անպայման գիրը չէ իսկապէս, եթէ ան միայն գրաւոր հաղորդակցութեան միջոցին կը ծառայէ: Հայոց նշանագրերը մեր ազգային նկարագիրն ու հոգին կոփեցին իրենց Փիգիքական ու հոգեկան արժէքներու ամբողջութեան մէջ: Աստուածային խորունկ ներշնչումով Ս. Մեսրոպ ունեցաւ իր երկունքին մարմին տուող տեսիլը՝ իր ազգի հաւաքականութեան ոսկեձոյլ կաղապարը նորաստեղծ մշակոյթի մը քուրային մէջ: Հայոց նշանագրերու գիւտը թարգմանչական արուեստին ճամբով ծնունդ տուաւ հայոց ազգային մշակոյթին: Գիրը չդարձաւ լոկ գրաւոր հաղորդակցութեան միջոց, այլ գոյութենական մնայուն արժէք եւ ազգային գաղափարախօսութիւն: Սահակ-Մեսրոպիեան այս ոգին էր, որ տոգորուած անսպառ կենսունակութեամբ, զինք իր մտքին, սրտին ու արեան կանչին մէջ ապրող ու ապրեցնող ժողովուրդին հետ մաքառեցաւ քաղաքական թէ կրօնական ամէն փոթորկումներուն ու մուալլ ժամանակներուն մէջէն, դառնալով հետզհետէ աւելի նուիրական, աւելի բիւրեղ ու խորհրդաւոր:

Միանշանակ է, որ Հայոց Ոսկեղարը արգասիքն էր խմբային

արարչագործ աշխատանքի հաւաքական գիտակցութեան, ազգային մէկ նպատակ իրականացնելու ուղղութեամբ կատարուած անձնուէր զոհութիւններու, հաւատաւոր ու անխոնջ աքնութիւններու: Սոյն իրականացումին սրբազան նախաձեռնողները հանդիսացան Ա. Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ եւ Վուամշապուհ թագաւոր, իրենց գործակիցներ ունենալով թարգմանչաց վարդապետներու լուսաճաճանչ փաղանգը:

### Թարգմանչաց առաքելութիւնը՝ դպրութեան գործը

Հայոց նշանագրերը արարուած էին. հայ մտքին եւ ապրումին երկունքը ծնած էր իր արժէքը, հիմա պէտք էր զայն արժեւորել, թարգմանել կեանքի առօրեային մէջ. անկենդան գիրը պէտք է առնէր հոգի եւ շունչ, պէտք է դառնար ողի, մշակոյթ եւ ստեղծագործութիւն: Արդ, ժամանակ չկար վատնելու: Քաղաքական կացութիւնը, որուն մէջ օդակաւորուած էր Հայաստան, դաժան էր, ու դեռ կրնար թշնամին զայն յոռեգոյնին հասցնել, եթէ ազգին գոյութեան պահպանման գործօնը չաշխատէր ու չկատարէր այն գերը, որուն համար ան ստեղծագործուած էր: Հարկ էր անմիջապէս կազմակերպել մեղուածան աշխատանք՝ գրեթէ ոչինչէն արարելու համար գէթ մշակութային անկախութիւնը ազգին, որուն նախաձեռնած էր Ս. Մեսրոպ Մաշտոց, զօրեղ գաղափարակիցներ ունենալով, ինչպէս բազմիցս ակնարկուեցաւ, Ս. Սահակ Պարթեւը եւ Վուամշապուհ արքան:

Ձեռք բերուած արժէքը գնահատելու, անկենդան գիրը ապրեցնելու կամ զայն առօրեայ կեանքին մէջ թարգմանելու այդ կենսատու եւ սրբազան արգանելը հանդիսացաւ հայ գպրոցը, որ գիրերու գիւտէն ետք անդրանիկ նախաձեռնութիւններէն մին եղաւ Մեսրոպ Մաշտոցի: Պարթեւ Հայրապետին հետ համախորհուրդ, ունենալով նաեւ գործօն աջակցութիւնը թագաւորին, ան իսկոյն սկսաւ գպրոցներ հիմնել, հայ նորագիւտ այբուբենը սորվեցնելով խանդապառ աշակերտութեան: Ամէն կողմէ ուշիմ պատանիներ հոն հաւաքուեցան: Հայ գիրը նորօրինակ հրապոյրով գրաւեց տղոց սիրտը: Հայ մթնոլորտը լեցուած էր աննախադէպ ոգեւորութեամբ, եւ դպրոցներ՝ կրթական փեթակներու վերածուած՝ մեղուածան աշխատանքով հետզհետէ կը պատրաստէին մեղրն ու խորիսը գիտութեան եւ մշակոյթին:

Սահակ-Մեսրոպեան կրթօճախներու՝ հայ մշակոյթի եւ ինքնութեան, իրաւամբ այսպէս կոչուած՝ դարբնոցներու անդրանիկ տարածքը հանդիսացաւ Հայաստան աշխարհի արեւելեան մասը՝ Արարատեան նահանգը: Բայց Ուկեդարու մեր պատմութեան այս մեծ մարդոց սիրտը չգոհացաւ այն անդնահատելի ձեռքբերումներով, որոնք կը թուէին այսուհետեւ ապահովուած ըլլալ Հայաստանի արեւելեան մասին համար: Զէ՞ որ գիրերու գիւտին գերազանց նպատակներէն մին էր ստեղծել քաղաքականապէս բաժնուած Հայաստանի եւ հայ ժողովուրդի մշակոյթա-

յին միութեան իրագործումը: Ուստի մտքի, սրտի եւ հոգիի մարդոց՝ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի եւ Վռամշապուհ արքայի ուշագրութիւնը կեղրոնացաւ Հայաստանի արեւմտեան՝ բիւզանդական իշխանութեան տակ գտնուող մասին վրայ. ի՞նչ ընել՝ ջամբել կարենալու համար հայ գիրն ու դպրութիւնը նաեւ այդ աշխարհամասի տարածքին, սեփական մէկ եւ անբաժան ժողովուրդի զաւակներուն մէջ: Բնականաբար, հաճելի գործունէութիւն մը պիտի չնկատուէր հայաբոյր այս շարժումը բիւզանդական մասին մէջ փոխարինելու յունական դպրոցները հայկական կրթօճախներով, երբ Հայաստանի արեւմտեան հատուածը յունական կայսրութեան միացնելու ամբոխջ ծրագիրը կը հետապնդէր ոչ հայանպաստ քաղաքականութիւն մը: Միեւնոյնն է, բիւրեղ գաղափարի մարդիկ չեն ընկրկիր նոյնիսկ անյաղթահարելի թուացող գժուարութեանց առջեւ: Մաշտոցի եւ Սահակի կամքը, ստեղծագործ երեւակայութեան մը հետ լծորդուած, անխորտակելի էր իսկապէս: Եւ անոնք չզլացան առնելու վճռական քայլը, հասնելու համար իրենց նպատակին: Ուստի՝ Մեսրոպ Մաշտոց, իր հետ ունենալով Սահակ Պարթևի ստորագրութեամբ պաշտօնական նամակներ<sup>(5)</sup>՝ ուղղուած Յունաց Թէոդոս կայսեր եւ Ատտիկոս պատրիարքին, կը մեկնի Բիւզանդիա, հանդիպումներ կ'ունենայ կայսեր եւ պատրիարքին հետ, եւ անոնցմէ Հայաստանի բիւզանդական մասին մէջ դպրոցներ բանալու համար արտօնութիւններ ձեռք բերելով՝ կը լծուի նաեւ այդտեղ կրթական երախտաշատ աշխատանքի: Թէրեւս այսօր մեզի անքան պարզ թուացող այս փաստը վիթիարի սիրագործութիւնը մըն էր՝ հեռագնաց ճամբաներ կտրելով հասնիլ հսկայ տէրութեան մը միահեծան կայսեր եւ ինքնինք նախամիծար նկատող պատրիարքի մը գուռը, գէթ յաջողցնելու համար ազգային կրթութեան, գաղափարախօսութեան կերտումի եւ մշակութային միասնութեան ծրագիրը: Որքան յափշտակուած, ինչքան համոզուած եւ ներշնչուած էին անոնք իրենց իսկ գիւտին հրաշքով, որ անիմանալիօրէն կը գերազանցէին ֆիզիքական պայմանաւորուածութեան եւ մարդկային ուժերու սահմանափակութեան բոլոր տեսակի կաշկանդումները:

Այնուհետեւ Մեսրոպ Մաշտոց Հայաստանի բիւզանդական հատուածէն վերագառնալով կը շարունակէ իր կրթական առաքելութիւնը Գողթնի եւ Սիւնեաց գաւառներուն մէջ, ուր նմանապէս կը հիմնէ հայեցի գաստիարակութեան կեղրոններ, դպրոցներ, որոնք միաժամանակ Բանին կենաց քարոզութեան աղքիւրներ էին, ուրկէ Քրիստոնէութեան ազատարար լոյսը հայաբարբառ Աստուածաշունչին ընդմէջէն պիտի շողարձակէր հայ գոյերթին, աւա՛ղ, քաղաքականապէս հետզհետէ աւելի մթագնող ճամբաներուն վրայ:

Թէ ի՞նչն էր այն ուղին, որուն վրայ կը հիմնուէր ուծացումին, պետականութեան կորուստին եւ հայ գոյութեան դէմ սպառնացող վտանգին դէմ մաքառելու Հայոց Մեծաց ուազմավարութիւնը. այդ հայ

դպրոցն էր, որ Մեսրոպ Մաշտոց գերազանցապէս դարձուցած էր գլխաւոր ազգակն ու գործօնը բովանդակ ժողովուրդի մը լուսաւորութեան, ստեղծագործ ոգիի փթթումին, ինքնութեան կերտումին, ազգային պատկանելութեան եւ հաւաքական գիտակցութեան աճին, կրօնական եւ բարոյական գաստիարակութեան։ Հայ դպրոցն ու անոր ջամբած դպրութիւնն էին, ահաւասիկ, այն հիմնաքարերը, որոնց վրայ հաստատապէս պիտի կանգնէր Թորգոմայ «Քերանորոդ գարդարեալ» տունը։

Սահակ Պարթեւ, Մեսրոպ Մաշտոց, Վուամչապուհ Արշակունի՝ հայութեան այս մոգական երրորդութիւնը, որ հանդիսացաւ արարողը Ե. դարու անպարտելի ոգիին՝ հայոց գիրերու գիւտին հրաշքով, դպրութեան, գիր-գրականութեան եւ պատմագրութեան ստեղծումով, հայ ժողովուրդին աւանդ տուին ազգային գաղափարախօսութեան մը փայլուն զրահանդերձ։ Ազգային-մշակութային այս աննախընթաց զարթօնքը հեռաւոր անցեալին մէջ կատարուած սոսկ գեղեցիկ իրադարձութիւն մը չէր, որ ասուսի մը պէս փայլվելով եկաւ ու սահեցաւ Հայոց Պատմութեան երկնակամարդին վրայ. ան գոյութենական արժէք մըն է, շատ աւելին՝ խորհուրդ մըն է, հայութեան համար սուրբ եւ անկապտելի ժառանգութիւն մը։ Կրօնքին եւ պետութեան այս եռամեծ հայրերը, արծաթ եւ ոսկի, զէնքեր ու պարսպապատ բերդեր անվերջ, ուրիշ լինչ աւանդ կամ հարստութիւն ալ կտակած ըլլային, ստոյդ է որ մինչեւ հիմա վատնած էինք։ Թէպէտ, այսօր, այս աւանդն ալ, սիմառքեան պայմաններու եւ կեանքի տարատեսակ մարտահրաւելներու բերումով, մեր մայրենին՝ արեւմտահայերէնը մեր ձեռքին մէջ վատնելու, սպառելու կամ ծանրօրէն վիրաւոր ըլլալու տապաւորութիւնը կու տայ, այլ իր ներքին վերանորոդ խորհուրդով կրնայ նորէն ստացուիլ, դառնալ աւելի ինքնութիւն, ազգային գաղափարախօսութեան սրբազն զրոշմ, անշուշտ, եթէ ժողովուրդի մը հաւաքան կամքը գործոն ոյժ դառնայ անոր վերանորոգութեան։

## Արեւմտահայերէնի եւ արեւմտահայ ինքնութեան նահանջը

Ահեղ փոթորիկէ մը ետք երբ ծովուն ջուրերուն վրայ խորտակուած կայմեր, ջրամոյն դարձած փայտէ քանի մը տակառներ եւ երեխնի հսկայ նաւի սպիտակաթիւր լայն առագաստներէն միայն պատառուտած քանի մը ծուէններ կը ծփան, չի նշանակեր թէ նաւը ընկլմած չէ։

Արեւմտահայերէնի եւ արեւմտահայ ինքնութեան արդի վիճակին անդրագառնալով, թէպէտ մեր նաւը այս պահուն դեռ այդ վիճակին մատնուած չէ, բայց արդէն վաղուց կոտրած են անոր կայմերը, առագաստները պատառուտած։ Ուծացումի ջուրերը սկսած են մեր ինքնութեան նաւուն մէջ խուժել բոլոր կողմերէն. թանձրապատ ժանգ մը պատած է երբեմնի սոսկի խարիսխն անոր, որ այլեւս դարձած է անկարող ամրանալու օտարութեան գետիններուն մէջ, պահելու համար ներկայի ամեհի կոհակներէն դէպի անծանօթ հորիզոններ քշուող եւ ընկլմելու

**ստոյգ վտանգին առջեւ գտնուող ազգին նաւը:**

Եւ Հիմա ի՞նչ է մեր առաքելութիւնը. արդեօ՞ք գլխակորոյս նաւաստիներու պէս ապարդիւն փորձել իրար միացնել փոթորիկէն ջարդուած նաւուն կայմերը, կարկտաններով ծածկել պատառուած առագաստները, թէ դոյլերով դուրս թափել ամէն կողմերէն ներս յորդող ծովուն ջուրերը:

Շահան Շահնուր նախապէս մամուլի, ապա 1929-ին առանձին հասորով տպագրած իր հանրածանօթ «Նահանջը Առանց Երգի» վէպին մէջ կ'ահազանգէ.

«Ի՞նչ պէտք, ի՞նչ պէտք սակայն ըսել այս բոլորը որ արդէն իսկ այնքան անգամներ կրկնուած ըլլալու տժգունութիւնը ունի: Ի՞նչ պէտք մանաւանդ զբաղիլ պարագաներով, որոնց լաւագոյն դարմանը բառերուն եւ խօսերուն ոյժը չի կրնար կազմել բնաւ: Այո՛, տիպարը պատահական չէ, միայն ժամանակի մը ծնունդ չէ. սակայն մինչդեռ անցեալի մէջ կարելի էր մասամբ զինք անտեսել, իր վատառողջ մեղկացումը չեղոքացնել, բողլով որ ազգին բիւր բազմապատկերու իր միակ դերը կատարէ, իհմա անկարելի կը դառնայ իրեն հանդէս անտարեր մնալ: Ոչ թէ որովհետեւ այժմ պատերազմ կայ ու կոխի, ոչ թէ որովհետեւ այժմ նակատամարտ կայ ու կենսապայքար, այլ որովհետեւ կայ բան մը աւելի ճակատագրական, աւելի աններող, կայ բան մը ահեղ, անդիմադրելի որ իր անունը կ'ոռնայ բոլոր քառուղիներէն. նահանջն է ան: Նահանջը, նահանջը հայերուն: Կոխւր սրբազն բան է, ճակատամարտը երքեմն նոյնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս կու գայ պարտուած կամ յաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կու գայ: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտոյտ տուող զառիթափին վրայ սա նահանջը կը չնշէ, կը ծուլէ, կ'անիետացնէ ամէն բան: Իրա՞ւ, բազմաթիւ չեն այսպիսի զարգացած անտարերներ, սակայն անդին կան ամբոխները անտաշ, անմիտ եւ ուժացած մարդոց, որոնի կարծես բնազդաբար, կարծես արիւնով ու ծուծով նիշդ նման են նախորդին: Անոր պէս առաջինը կ'ըլլան ընկրկող, մոռցող, ուրացող: Եւ կը կազմուի ահե՞ղ զանգուածը անոնց, որոնի կը նահանջն ու այդ մեծ հոսանքին մէջ կը քշեն կը տանին միւսներն ալ, ցանցան բացառութիւններն ալ:

Կը նահանջն ծնողի, որդի, ֆեռի, փեսայ. կը նահանջն բարք, ըմբռնում, բարոյական, սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն: Եւ մենին դեռ կը նահանջնէ բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղայ, մեղայ Արարատին:

Եղան հայեր, որոնի իրենց մորթը փրկելու համար վիճակցին ոսկի. եղան ուրիշներ, որոնի տուին հաւատք, կուսութիւն. եղան անոնի, որոնի լինցին տուն, տեղ, երկինք. եղան դեռ վատեր՝ որ ուրացան ազգ եւ լեզու, եւ հերոսներ՝ որ տուին արիւն, կեանք, օր ու արեւ: Խսկ մենին՝

կը վեարենի՛ իբրեւ փրկագին այն, որ պիտի գայ: Իբրեւ վերջին փրկագին՝ մասնուկներ, որոնի՛ կրնային մեծնալ, ապագայի սերունդներ՝ որոնի՛ մեզմի՛ վերջ պիտի գային: Որովհետեւ այն որ պիտի գայ, պիտի ըլլայ օտար, բանի եւ գործով, կամա եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղայ՝ յ, մեղայ՝ յ Արարատին »:

**Իսկ Յակոբ Օշական արդէն յստակ կը սահմանէր արեւմտահայութեան ուժացումի եւ ձուլման ուղիները.**

«Ամէնէն ահաւորը կործանման սա յեղաշրջումներուն մէջ պատկերն է երիտասարդութեան մը, որ կ'ամչնայ իր ժողովուրդէն, օտարին տրամադրելով ոչ միայն իր խելքը, բազուկը, այլեւ իր պապերուն ամէնէն նուիրական կտակը, իր արեան միւռոնք՝ իր սերմը »:

Այս եւ նման վկայութիւններ, հայ մամուլին մէջ եւ համացանցային տարատեսակ կայքէջերու վրայ, այլեւ մեր շրջապատին մէջ մեր իսկ տեսած բազմաթիւ փաստերը՝ Մերձաւոր Արեւելքէն մինչեւ Եւրոպա, ամերիկեան հիւսիսային եւ հարաւային ցամաքամասերը, կու գան հնչեցնելու վերջին ահազանգ մը, որ այսօր արեւմտահայերէնն ու երբեմն այս լեզուն խօսող ժողովուրդին ինքնութիւնը ոչ միայն կը գտնուին ահեղ նահանջի մը մէջ, այլ արդէն ուղղակի վտանգուած են:

Համաձայն UNESCO-ի հրապարակած վիճակագրական վերջին տուեալներուն, աշխարհի վրայ խօսուող շուրջ 6.500 լեզուներէն գրեթէ կէսը, այսինքն՝ 2.500-ը մահանալու են մինչեւ մեր դարու կէսը: Լեզուն ալ կը մահանայ: Պատասխանը՝ ա՛յո է՝ յստակ ու մեկին: Լեզուն կը մահանայ, երբ բնական աղէտներու կամ ցեղասպանութեան հետևանքով կ'ոնչնչանայ ցեղը կամ ժողովուրդը, որ այդ լեզուն կը խօսէր: Լեզուն կը մահանայ, երբ սեփական մշակոյթն ու լեզուն կը գտնուին ուրիշ գերակշռող մշակոյթի մը կամ այլ լեզուներու ազգեցութեան տակ: Լեզուն կը մահանայ նաեւ արտագաղթի բերումով, երբ մեծ կամ համեմատաբար փոքր ընտանիք մը, թէկուզ ժողովուրդ մը կը լքէ իր հայրենիքը եւ ստիպուած կ'ըլլայ իր գոյութիւնն ու ապագան տեղական նոր պայմաններու մէջ ապահովելու համար ամբողջապէս համարկուիլ իր որդեգրած նոր մշակոյթին ու առօրեայ կեանքին եւ հաղորդակցութեան մաս կազմող լեզուին մէջ: Լեզուն կը մահանայ մասնաւորապէս, երբ ծնողներ իրենց մայրենին չեն փոխանցեր իրենց զաւակներուն կամ այլեւայլ պատճառներով կը զլանան իրենց յարկերուն մէջ նոր սերունդին հետ խօսիլ այն լեզուով, որ իրենք խօսած էին իրենց ծնողքին հետ:

Պիտի դժուարանամ ըսելու. արդեօ՞ք արեւմտահայերէնը իբրեւ մահացող լեզու գրանցուած է UNESCO-ի վտանգուած լեզուներու ցանկին մէջ: Յոյսով եմ՝ ոչ, քանի դեռ գետին նետուած չեն պայքարելու մեր բոլոր զէնքերը, քանի գոյութիւն ունին գուցէ ազգու միջոցներ վերակենդանացնելու մահացող լեզուներն անդամ, եթէ այդ ուղղու-

**թեամբ տիրապետող ըլլայ հաւաքական կամքի մը հրամայականը:**

Մեր համեստութիւնը մեզի թոյլ չի տար զմեզ համեմատելու հանճարեղ գիւտարարին՝ Մեսրոպ Մաշտոցի կամ միւս տեսիլքի մարդոց՝ Սահակ Պարթևելի եւ Վռամշապուհ Արշակունիի հետ: Հայ ժողովուրդը կը գտնուէր քաղաքական ամենախոր ճգնաժամի մը մէջ, իր պետականութեան կործանումի սեմին եւ ուղղակի կանգնած էր ազգային ինքնութեան, միասնութեան, նաեւ ինչու չէ՝ ընդհանրապէս իր գոյութեան բնաջնջման վտանգին առջեւ: Ընդամէնը երեք հոգի էին անոնք, որոնք ունէին նոյն մտահոգութիւնն ու տեսիլքը: Իրենց անհամեմատ մեծութիւնը կը կայանար միեւնոյն նպատակը հետապնդելու իրողութեան եւ անոր իրականացումին համար թափած անձնդիր զոհողութիւններու ու ջանքերու միացումին մէջ: Թարգմանչաց ամբողջ խումբը շուրջ հարիւր երախտաւորներու փաղանգ մըն էր, որ կրցաւ, բառին իսկական առողմով, ոչինչէն արարել Հայոց Պատմութեան եւ մշակոյթին Ոսկեդարը:

Հայոց Ոսկեդարը ոչինչէն արարեցին կ'ըսեմ, որովհետեւ չկային հնարաւորութիւններ ստեղծելու հնարաւորութիւններն անգամ, ընդհակառակը՝ կար պարսկական եւ բիւզանդակական ազգային-մշակութային հզօր խառնարաններուն մէջ ուժանալու եւ ձուլուելու վտանգ: Բայց ասոր քով տրուած էր նաեւ կարիքը, բնազդական եւ գիտակցական ցանկութիւնը, այլ խօսքով՝ կամքը, գտնելու ելք մը մութ անելէն, անկարելին ընել կարելի՝ հայ մարդուն ինքնութիւնը, մշակութային ազատութիւնը եւ ընդհանրապէս անոր գոյութիւնը ապագայի անսահման հորիզոններուն վրայ ապահովելու համար:

Իսկ մենք հիմա, Սփիւռքի լայն տարածքին, մեր բազմաթիւ գաղթօճախներով, ազգային նախակրթական, երկրորդական եւ բարձրագոյն դպրոցներու ցանցով, քաղաքական կազմակերպութիւններու, մարզական-մշակութային միութիւններու եւ ակումբներու ահագին գրուածքով, աշխարհասփիւր եկեղեցիներու եւ համայնքային կառոյցներու առկայութեան, մեր տրամադրութեան տակ ունենալով հանդերձ նիւթական որոշակի կարողութիւն, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ սպիտակ դրօշ պարզած ենք այսօրուան բազմաբնոյթ մարտահրաւէրներուն դիմաց: Եթէ չենք կրնար ահազնացող այս վտանգին առջեւ արդի գիտութեան հաղորդակցութեան տարատեսակ կապերէն եւ համացանցային բազմաբնոյթ հնարաւորութիւններէն դրականապէս օգտուիլ եւ ճարտարարուեստի ընձեռած անսահման կարելիութիւնները օգտագործել արեւմտահայ ինքնութեան եւ արեւմտահայերէնի վերակենդանացման գործին ինպաստ, կը նշանակէ թէ մեր համակարգին մէջ մխալ բան մը կայ, կամ ուղղակի մենք ենք սխալը, մեր մօտեցումին եւ գործելառօճին եղանակը, մեր խունացած հայեցակէտէն Սփիւռքի մէջ մեր ներազգային կեանքը գնահատելու եւ զայն վերաբերութեամսով:

Բնականաբար, մեղքերու եւ մեղաներու երկար ցանկերուն մէջ շատերու կողմէ դիտարկուած են ծանրակշիռ սխալներ, որոնց հետեւանքները ծանր անդրագարձ ունեցան եւ տակաւին պիտի շարունակեն ունենալ Սփիւռքի տարածքին ապրող արեւմտահայութեան ներագգային եւ մշակութային կեանքին վրայ: Տեղին չէ այստեղ թուարկել կամ մանրամասնել շատ մը հարցեր, որոնց մասին, աւելի կամ պակաս չափերով, տեղեակ է իւրաքանչիւր հայ. Համոզուած եմ սակայն ըսելու, որ սփիւռքահայ մեր կեանքին մէջ պէտք է ճշգուին մեր առաջնահերթութիւնները. նպատակներ, որոնք անպայման պիտի հետապնդուին, իսկ ուրիշներ, որոնք առնուազն պէտք է վերատեսութեան ենթակուին. զոր օրինակ՝ սփիւռքահայ որոշ զեկավար շրջանակներու մօտ սեթեւեթ եւ անպատասխանատու մտածելակերպի վերածուած այն մօտեցումը, թէ վաղ թէ ուշ հայ Սփիւռքը ձուլուելով պիտի ոչնչանայ, ուստի՝ ապարդիւն է այլեւս նիւթական նիւթրումներ կատարել Սփիւռքի հայապահապանման առաքելութեան մէջ, կամ հայերէն լեզուի իմացութիւնը ընդհանրապէս անհրաժեշտ պայման մը չէ լաւ հայ ըլլալու համար: Հարկ է վերատեսութեան ենթարկել նաեւ, զոր օրինակ, մեր խիստ զգացական եւ անիրատես մօտեցումը Հայաստանի հանդէպ, իսկ միւս կողմէն հայրենի իշխանութիւններուն ալ վերաբերմունքը արեւմտահայութեան հետ պէտք է ըլլայ աւելի կառուցողական, փոխադարձ ամբողջանուէր համագործակցութեան, այլ ոչ՝ ենթակայութիւն պարտազելու գործելառօծ:

Ընդհակառակը, զօրել Սփիւռք մը՝ արեւմտահայ իր հսկայ հատուածով, կառչած իր ինքնութեան եւ ազգային արմատներուն, իր հայեցի լինելութեան հզօր արտայայտիչը հանդիսացող մաքուր եւ մշակուած արեւմտահայերէնով, իր կազմակերպուած կեանքով, որուն մէջ մասնաւոր կարեւորութեամբ պիտի ընդգծենք եկեղեցի, դպրոց, մամուլ, դրականութիւն, մշակութային-կրթական, ազգային-հասարակական, միութենական-քաղաքական բոլոր գրուածքները, կրնայ ոչ միայն զօրել նեցուկ մը ըլլալ մեր միասնական հայրենիքի եւ Արցախի Հանրապետութեան բարգաւաճման, անոնց անվտանգութիւնը ապահովելու տնտեսական եւ ուղղմափարական կարեւոր գործօն, այլ նաեւ համահայկական առումով իրական երաշխիք տալ մէկ եւ անբաժան, «Հիներուն մէջ միշտ նոր», քաղաքակիրթ եւ մշակոյթի բարձր մակարդակի տէր ժողովուրդի մը մասին:

Հնչուն նուիրատուութիւններու դիմաց առատացիր շքանշաններ, տիտղոսներ, պատուազրեր, գնահատագրեր եւ մասամբ նորին բաշխելով՝ սփիւռքահայութեան ներուժը կարելի չէ համախմբել, ընդհակառակը՝ ցրուել եւ բեւեռացումներ յառաջացնել կը նշանակէ: Սփիւռքը ընկերային-հասարակական բազմադէմ եւ բարդ կառոյց մը ներկայացնելով, այսօր, աւելի քան երբեք, կարիքն ունի համախմբուելու: Սփիւռք բառին մէկ ուրիշ հոմանիշը, որ ցրումն է, իր մէջ արդէն կը պարունակէ ցիրուցան ըլլալու, կորչելու եւ անհետանալու վտանգը: Հետեւաբար,

այսօրուան արեւմտահայ ինքնութեան նահանջը եւ արեւմտահայերէնի ուղղակի վտանգուածութիւնը նաեւ հիմնականօրէն արդիւնք է այս ցրուածութեան եւ համակարգող, համախմբող ու զեկավարող հեղինակաւոր կառոյցի մը բացակայութեան: Սփոռուած Սփիւռքը կարելի է համախմբել՝ սատարելով որ սփիւռքահայը ի՞նք ստեղծէ իր ներկայացուցչական հեղինակաւոր կառոյցը, որ ոչ միայն համակարգէ ու դասաւորէ իր կեանքը, այլ աւելին եւս՝ արդիւնաւորէ, լիցքաւորէ եւ հունաւորէ իր հիմնահարցերը ազգային բոլոր մակարդակներով:

## Հաւատեսութեան իրաւունքով

Նոր Կտակարանի վերջին՝ Ցայտնութեան գրքի դատաստանական սարսափազդու պատկերներով կամ յուսեսութեամբ պիտի չուզէինք աւարտել Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1650-ամեակին, միաժամանակ՝ Թարգմանչաց տօնին եւ մշակոյթի ամսուն ձօնուած մեր քանի մը ամփոփ խորհրդածութիւնները: Ինչքան ալ իրասեսութեան հիմք ըլլայ ընդունելու սփիւռքահայ կեանքին մէջ իրականացող նահանջը, այդուամենայնիւ պէտք է Հաւատալ մաշտոցեան ոգիի յաղթանակին: Պէտք է ամրօրէն հաւատալ հայ դպրոցի առաքելութեան կարեւորութեան Սփիւռքի բոլոր տարածքներուն: Հոն ուր ընկլրկած էր հայութեան քաղաքական ոյժը եւ ոչ մէկ հեռանկար կար ապագայի գորշութեան մէջ թէկուզ լոյսի աղօտ նշմար մը տեսնելու, մաշտոցեան ոգին զօրակոչի ենթարկեց ազգը՝ ինքնուրոյն մշակոյթ ստեղծելու եւ յաղթական գոյապայքար մը մղելու գալարուող գարերու ամենի մրրիկներուն դէմ: Մժողովներու նման պէտք չէ թառիլ ուրիշ մարմիններու վրայ եւ սեփական կինսապայքարը ապահովել փորձել ուրիշն ծծած արիւնով: Սփիւռքը պէտք է իր աւիւնը գտնէ իր ներսիդին՝ բարեկարգելով եւ վերակազմելով իր ազգային-հասարակական կեանքի բոլոր կառոյցները: Ան իր նիւթական եւ բարոյական ներուժը պէտք չէ վատնէ զայն բաշխելով ուրիշներուն, պէտք չէ ինքզինք տարհամոզէ այն սիսալ տեսութեամբ, թէ իր ճակատագիրը ձուլուելու օրհասականով է կնքուած: Զարգացած ազգի մը քաղաքակրթութիւնը կարելի չէ դուրսէն կործանել, եթէ ան նախապէս ներսէն չքայքայուի: Եթէ ժողովուրդ մը չհաշտուի մեռնելու ինքնակործան գաղափարին հետ, կարելի չէ զայն մեռցնել: Ցեղասպանութիւն տեսած, մահուան բովին ու Տէր Զօրի անապատներէն վերապելով Սփիւռք կերտած ժողովուրդ մը չի կրնար մեռնիլ, չի կրնար անհետիլ, եթէ ան իր գիտակցութեան ու հոգիին մէջ չփոշխացնէ կամքը յարատեւելու, միշտ առաջնահերթութիւնը տալով բարեկարգելու նախ իր սեփական տունը: Հետեւաբար, պէտք է առաւել եւս կռել-կոփել Սփիւռքի ինքնութիւնը՝ զգօր հայութիւն մը պահելու համոզումով:

Թարգմանչական արուեստով, մշակոյթին ճամբով հայը Ե. դարուն երկնեց ամբողջ ոսկեգար մը, իր ինքնութեամբ ազգերու ընտանիքին մէջ գոյատեւելու իր ուրոյն դիմագիծով եւ գաղափարախօսութեամբ: Այսօր

բոլոր հնարաւորութիւններն ու միջոցները ունինք պահելու եւ առաւել եւս զարգացնելու Սփիւռքի բոլոր տարածքներուն մեր սեփական տունը, եկեղեցին, դպրոցն ու ազգային, մշակութային ու քաղաքական կառույցները. յումպէտս չսպառենք հայ կեանքին մեր պաշարը, եւ ընդհակառակը՝ մնանք կապուած մեր արմատներուն, մեր ինքնութեան՝ լաւատեսութեան ամէն իրաւունքով:

## Եզրակացութիւն

Ե. դարուն Ս. Մեսրոպի, Ս. Սահակի եւ Թարգմանիչ Վարդապետներու չնորհիւ ստեղծուեցաւ ազգային գիր, գրականութիւն, դպրոց եւ դպրութիւն: Այս հանճարեղ մարդոց համագործակցութիւնը վերածուեցաւ դարերով շարունակուող շարժումի մը՝ որով ապահովուեցաւ հայ ժողովուրդի յարաւելութիւնը մինչեւ մեր օրերը եւ, մնանք լիայոյս, մինչեւ ի կատարածն աշխարհի: Հոգեւորդ-մշակութային այս եզակի իրադարձութեան չնորհիւ, դպրոցն ու դպրութիւնը դարձան հայոց ազգային գիտակցութեան հիմք եւ գաղափարախօսութիւն: Հայ դպրոցը կը հանդիսանայ այն մեսրոպաշունչ հաստատութիւնը, ուր կը շարունակուի Թարգմանչաց ստեղծագործ ոպէն եւ հայապահպանման խորին խորհուրդը:

Սփիւռքի հայապահպանման հիմնահարցին մէջ, ազգային դպրոցի եւ կրթութեան առաքելութիւնը պարզապէս անփոխարինելի են: Հարկ է մասնաւոր եւ շատ լուրջ մօտեցում ցուցաբերել առկայ նիւթին նկատմամբ, քանի, հայկականութեան իմաստով, Սփիւռքի մօտ ապագան գերազանցապէս կախուած է գոյութենական կարեւորութիւն եւ արժէք ունեցող այս հարցի լուծումէն:

Հետեւաբար, պէտք է առաւել եւս զարկ տալ հայ դպրոցին, զայն բարեկարգել ու դարձնել ժամանակահունչ եւ համապատասխան՝ այսօրուայ կեանքի եւ գիտութեան պահանջներուն:

Անյետաձգելի առաջնահերթութիւն է նաեւ դպրոցական կառույցներուն հետ միաժամանակ տարածումը հայկական համացանցային համալսարաններու: Այս ուղղութեամբ ուղղմավարական յոյժ կարեւոր ներդրում պէտք է նկատել մասնագէտներու համագործակցութիւնը արեւմտահայերէն ուսուցանելու համար համացանցային համալսարաններու, դպրոց-դասընթացքներու դիւրամատչելի եւ դիւրըմբոնելի համակարգի մը ստեղծումը կամ արդէն առկայութեան պարագային՝ ընդհանրացումը: Համացանցային համալսարանի արդի ծրագիրը պիտի տայ սկայ առիթ մը աշխարհի տարբեր ծագերուն գտնուող հայ մարդուն, մասնաւորաբար հոն ուր հայ դպրոց գոյութիւն չունի, սեփական ջանքերով իւրացնելու համար հայոց լեզուի հիմնական գիտելիքները, ունենալով միաժամանակ կարելիութիւնը հաղորդակցելու Սփիւռքի զանազան դպրոցամասներուն մէջ գտնուող հայութեան վերապրող ու հզօրացող սերունդին հետ: Վերջինիս իրականացումը նոյնիսկ պէտք է մաս

Կազմէր Հայաստանի պետական ծրագրին եւ Սփիւռքի հետ վարած մշակութային քաղաքականութեան:

Ախտածանաչումը գիտենք, կան նաեւ մեր վիրաւոր լեզուն վրկելու վերաբերեալ տարատեսակ դեղատումներ, սակայն չօշափելի արդիւնք գժբախտաբար դեռ կարելի չէ նշմարել: Մեզի կը պակսի համախմբուելու կամքը՝ համակարգող, համախմբող եւ ղեկավարող սփիւռքահայ հեղինակաւոր կառոյցի մը առկայութիւնը: Մինչ այդ սակայն մեր լեզուն՝ արեւմտահայերէնը կը մնայ ծանրօրէն վիրաւոր. ժամանակի բազմատեսակ մարտահրատէրները՝ համաշխարհայնացումը, առօրեայ հացին խնդիրը եւ օտար միջավայրերուն մէջ անհատ մարդուն, մեծ կամ փոքր հաւաքականութիւններուն՝ ընտանիքին ու համայնքին յաջողապէս վերապրելու, նաեւ համապատասխան հասարակութեան մէջ համարկուելու ձիգը, անոր մարմնին վրայ հասցուցած են խոր վէրքեր, ուրկէ շիթ առ շիթ եւ հետզհետէ աւելի ու աւելի կը հոսի հայու արիւնը: Վերջին ահազանդն է որ կը հնչէ՝ արիւնաքամ ըլլալէ առաջ: Լինելու եւ չինելու խնդիրը կախուած է հաւաքական կամք եւ աշխատանք ստեղծելու մեր արեւելումէն:

Դոկտ. Արէլ Քհնյ. Մանուկիան

## ԾԱԹ.

- 1 — Նշուած երեք տօներն ալ շարժական են եւ հիմնուած չեն անշարժ քուականներու վրայ:
- 2 — Հմմտ. Կորիւն, Վարք Մաշտոցի, Երեւան, 1941, էջ 40:
- 3 — Հմմտ. Ղազար Փարպեցոյ Պատմութիւն Հայոց, Թուղթ Առ Վահան Մամիկոնեան, Երեւան, 1982, էջ 30:
- 4 — Դանիէլեան նշանագրերու եւ ընդհանրապէս Մեսրոպեան տառերու ծագման մասին գիտահետազօտական յոյժ գնահատելի ուսումնասիրութիւն մը հրատարակած է Տոքք. Արմենակ Եղիայեան՝ «Մեսրոպեան Տառերու Ակունքները», Անքիլիսա, 2005: Սոյն աշխատութիւնը հայագիտութեան բնագաւառէն ներս հեղինակային նուանում մըն է եւ յանձնարարելի հայագիտութեամբ հետաքրիութեամբ:
- 5 — Նշուած նամակներուն բնագրերը աւանդած է Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, գլ. Ծէ:

# ԱՐԵՎԱԿԱՆ ՀԵՏՓԵՐՈՎ

«Եւա» էին հնչում նրա շրբները, սակայն

«Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին:

Ա. Իսահակիեան

Արեգակը ծագելիս կորչում են աստղերը: Սակայն մեր աչքին են այդպէս թւում, իսկ իրականում նրանք մնում են իրենց սահմանուած տեղում:

Այսօրուայ քաղաքակրթութիւնն էլ, ինչքան որ առաջ է գնում, այնքան եւ աւելի հին զրոյցներն ու առասպելական էակները անհետանում են մոռացութեան հեռաւոր մշուշների մէջ: Այդուհանդերձ դա ոչինչ չի փոխում խորհրդանշական այն ճշմարտութիւնից, որ նրանք ներկայացրել են:

Այդ հին զրոյցներից մէկը վերաբերում է Լիլիթին՝ Ադամի առաջին կնոջը, որին քրիստոնէական եկեղեցին ճանաչել է, բայց ըստ հնարաւորին լաւագոյնս թաքցըրել: Երբեմն միայն, ոչ-մասնագէտների համար բոլորովին անհասկանալի կերպով, մանրանկարներում հանդէս է գալիս սիրունատես դէմքով մի կին՝ օգի մարմնով, փաթաթուած դրախտի այն ծառին, որի մահաբեր պաղից նրա խարկանքով ճաշակեց Եւան՝ մարդկային սերնդի նախամայրը: Շատ քչերը միայն գիտեն, որ այդ սադրիչ կինը հէնց ինքը՝ Լիլիթն է:

Հին զրոյցների տարտղնուած ու տարտամ բեկորները խառնաշփոթ տեղեկութիւններ են տալիս Լիլիթի խորհրդաւոր անձի մասին: Այդուհանդերձ դրանց այլաբանական խորքը առաւել հետաքրքիր է գտանում ուսումնասիրողների համար: Ոմանք նոյնիսկ չեն կարողանում այդ ըմբռուստ էակի նկատմամբ իրենց տածած անվերապահ հիացմունքը թաքցնել, որին համարում են առաջին ջահակիրը կնոջ ազատագրման պայքարի: Բայց իրողութիւնն այլ է: Լիլիթը չի ազատագրում, այլ շարունակում է մնալ աշխարհի եւ մարդկութեան դէմ չարացած ու գառնացած մի հոգի:

Սկզբում շատ բան մեր այսօրուայ իմացածից տարբեր է եղել:

Սուրբ Գիրքը վկայում է, թէ Աստուած ստեղծեց Ադամին իր պատկերի համաձայն: Ասպա, անմիջապէս, աւելացնում է՝ նրանց որպէս տղամարդ եւ որպէս կին ստեղծեց: Այստեղ նրանց գերանունը վերաբերում է առաջնաստեղծ առաջին զրոյցին՝ Ադամին եւ իր կնոջը: Իսկ արարչագործութեան մի այլ պատում էլ հաղորդում է Ադամի կողից իր կնոջ՝ Եւայի ձեւաւորման մասին:

Սակայն աւանդապատումները, ընդհանրապէս, կանգ են առել վերոյիշեալ առաջին արտայայտութեան վրայ, որի համաձայն Աստուած ժամանակային առումով միասնաբար է ստեղծել տղամարդուն եւ կնոջը: Այսպիսով, իրար հետ միեւնոյն ժամանակ ստեղծուածները եղել են իրար համահաւասար եւ համապատիւ: Եւան դեռ գոյութիւն չունէր:

Հստ հազարաւոր տարիների հնութիւն ունեցող զրոյցների՝ Լիլիթ է կոչուել Աղամի հետ միաժամանակ ստեղծուած այդ կինը: Հիմնուելով այդ զրոյցների վրայ՝ շարագրուել են լիլիթեան պատումների գրականացուած տարբերակներ, որոնցից մէկն է մերը, որն իր կառուցուածքով ու հետապնդած նպատակով, թէեւ ըստ բաւականին զատորոշւում է միւսներից, բայց իր գրական արժէքով, իհարկէ, երբեք չի կարող համեմատուել այն տարբերակի հետ, որ ժամանակին իր անգուգական տաղանդով ու գերհմայիչ ոճով մշակել է մեծ վարպետ Աւետիք Խսահակեանը:

Համաձայն մեր ունեցած տեղեկութիւնների՝ Լիլիթը չքնարագեղ մի արարած էր: Նրա հեզանձկուն մարմնում ամփոփուել էին տիեզերքում գոյութիւն ունեցող զգլիխ բոլոր հրապոյրները, ըղձալի բոլոր քնքութիւններն ու սրտագորով թարմութիւնները: Երկար ու ոսկեթոյր վարսեր հասնում էին մինչեւ ալեծածան կոնքերը: Աչքերը լուսափայլ էին, ոչ թէ անսանձ կրքի հրայրքներով բոցավառ, այլ ջերմահաղորդ ու կինսատու զգացումներով ճոխացած: Դէմքին դիւթիչ ժպիտն անպակաս էր, իսկ վարդակարմիր շրթունքներից էլ մեղրածորան խօսքերի անսպառ աղբիւրն էր բխում:

Սրբութիւն սրբոց Արարչի անարատ սրտով, առաջին անգամ լինելով, մի տարօրինակ սարսուռ անցաւ՝ ի տես Լիլիթի անսահման գեղեցկութեան, երեսն անմիջապէս շրջեց նրանից՝ թողնելով, որ նա Աղամի հետ ազատորէն վայելի գրախտային երանական պայմաններում դրախտային սիրոյ գրգանքները:

Աղամն ու Լիլիթը շրջում էին դրախտով մէկ: Երջանիկ էին, անհոգ ու պարզամիտ: Խաղում էին անբան կենդանիների հետ, վազում խայտարլիտ թիթեռների ու հաւքերի ետեւից, երփներանդ ծաղիկներից փնջեր էին կազմում, հանգստանում սաղարթախտ ու վեհապաց ծառերի ստուերներում, դալարագուարթ մարդերի գունազարդ կրծքին կամ էլ իրենց պատրաստած խաղողի որթերով բաղեղուած տաղաւարներում: Բայց այդ բոլոր սքանչելիքների մէջ նրանք իրենց համար որեւէ մէկին չգտան իբրեւ խօսակից, դրա համար էլ առաւել սիրով վարուեցին միմեանց:

Մի անգամ, երե անցնում էին բիւրեղափայլ մի լճի մօտով, տեսան իրենց սեփական ցոլքերը անապական ջրերի վրայ: Մի պահ զարմացած՝ աջ ու ձախ շարժուեցին, քարեր շարտեցին դրանց ուղղութեամբ եւ վերջում համացան, որ դրանք իրենց սեփական պատկերներն են: Սկսեցին լիաթոք ու կենսասիխնդ ծիծալել իրենց միամտութեան վրայ: Նրանցից իւրաքանչիւրը հմայուել էր իր սեփական գեղեցկութեամբ՝ առանց թերագնահատելու միւսի ունեցածը:

Դրախտի սահմաններից գուրս գոյութիւն ունէին այլ աշխարհներ, որոնք թէեւ նոյն Աստծու կողմից էին ստեղծուել, սակայն նա դեռեւ այնտեղ չէր դրոշմել իր ոտնահետքերը:

Դրախտից այն կողմ գիշերային լուսատուները հուրհրատին էին

տալիս: Միառժամանակ յետոյ հորիզոնները հրդեհում էին, եւ արեգակի վարապեղ շողերը հետզետէ տիրապետող էին դառնում, այնուհետեւ՝ նորից նահանջում, իջնում էր աղջամուղջը, իսկ նրան էլ յաջորդում էր համայնակուլ խաւարը, որը դառնում էր սահմանագիծ դրախտի եւ հանդիպակաց տարածութիւնների միջեւ:

Աղամն ու Լիլիթը զարմանում էին, թէ ինչպէս դրախտից գուրս երբեմն խաւար էր, եւ երեքմն՝ լոյս կամ մինչաղ: Նրանք դեռեւս չգիտէին, որ այնտեղ, դրսում, լոյսն ու խաւարը, մահն ու կեանքը, սէրն ու ատելութիւնը, երջանկութիւնն ու թափիծը իրար դուռ-դոկից են, քանզի դէպի այդ կողմերն էր շպրտուել ապստամբ հրեշտակների չարացած գունդը:

Նրանք մօտենում էին դրախտի ցանկապատին եւ անդոհալից զգացումներով դիտում հեռուում ուրուագծուող անորոշ հորիզոնները, անձայրածիր տարածութիւնները, վիթխարի վիհերի գալարապտոյտ խորութիւնները: Ի՞նչ լաւ է, որ իրենք դրախտում են, քանզի դրսի անհուն ու անձանօթ աշխարհները սարսափով էին լցնում նրանց բարի սրտերը:

Այդ արտաքին անձանօթ աշխարհների միակ բանը, որ հրապուրում էր իրենց, բռնկւող արշալոյսներն էին ու անհետացող վերջալոյսի ոսկեծուփ շողերը: Նրանք յաճախ ձեռք-ձեռքի տուած ըմբոշինում էին այդ հիասքանչ տեսարանները:

Պատահեց այնպէս, որ մի անգամ նրանք սովորականից աւելի երկար մնացին դիտելու անհետացող լոյսի վերջին ցոլքը: Այնուհետեւ նրանց դիմաց, խաւարային անջրպետում, հետզհետէ սկսեցին պապղալ աստղերը, յայտնուեց դալուկ լուսինը, ասուպներ ոստոստեցին այդ աստղազարդ մարդագետն փառաւոր դէմքին: Թւում էր, թէ այնտեղ ցնալից տօնակատարութիւն է, բայց ի՞նչ տօնակատարութիւն, երբ այդ բոլորի մէջ մարդ կամ մարդանման արարածներ չէին նշմարում:

— Գնա՛նք, Լիլիթ, — ասաց Աղամիք: — Գնա՛նք այստեղից, տեսարանը շատ հմայիչ է, բայց նրանում ինչ-որ տարօրինակ բան կայ: Մէջս մի անբացարելի խռովք կայ:

Դա տրտմաթախիծ մի զգացում էր, որի ինչ լինելը մինչայդ բոլորովին անձանօթ էր Աղամին:

Նրանք բռնեցին վերադարձի ճամբան դէպի իրենց բաղեղահիւս տաղաւարները: Բայց այս անգամ Լիլիթը մտահոգ էր, յաճախ ետ-ետ էր դառնում նայելու երկնքի աստղերին, ասես մի թանկագին բան կորցրած լինէր այնտեղ: Նրա կանացի խորաթափանց հայեացքից չէր վրիպել ինչ-որ մարդանման մի արարած, որն անցնում էր Ծիր Կաթինի հրեղէն ճամփով: Ինքը, սակայն, այդ մասին ոչինչ չասաց Աղամին, միայն թէ հետաքրքրութիւնից մղուած հարցըց նրան.

— Աղամ, սիրելիս, չե՞ս կարծում, որ այդ միւս աշխարհներում կեանքն առաւել հետաքրքրական լինի, քան այստեղ:

— Այդ ի՞նչ ես ասում, Լիլիթ, մենք պէտք է գոհանանք մեր աշ-

իսարհով, ի վերջոյ Տիրոջ կամքն է, որ մենք այստեղ մնանք ու չմօտենանք արգելուած բաների, այլապէս կը պատուհասուենք:

Ադամի պատասխանը ամենեւին չգոհացրեց Լիլիթի կանացի հետաքրքրութիւնը, որն այնուհետեւ նախընտրում էր դիմել միւս աշխարհների աստեղազարդ երկինքներն ու վտիս լուսնի աղօտ լուսաւորութիւնը, քան՝ արեւաշող արշալոյսները: Գիշերուան մթութեան մէջ նա սկսել էր նշմարել իր անձով հմայուած մի զոյգ հրավառ աչքեր՝ հետաքրգիւ տենչանքներով պոոթկացող:

Հպարտացաւ Լիլիթն իր սրտում, կորցրեց հոգու անդորրը, մթագնեց առողջ դատողութիւնը: Ոտքերը դրախտի օրհնաբոյր հողին հպուած, միտքը հեռուներն էր սաւառնում, դէպի խորախորհուրդ հորիցոնները աստղակամար երկինքների, ուր ինչ-որ մէկը սպասում էր իրեն: Այնուհետեւ նա սկսեց արհամարհանքով նայել Ադամին եւ նրան արժանի չհամարել իր ունեցած անթառամ գեղեցկութեանը:

Ադամը լուսութեամբ եւ անսահման համբերութեամբ էր տանում Լիլիթի տարաբնոյթ քմայքները: Նրա նկատմամբ իր տածած անկեղծ սէրն ու հիացմունքը ներողամտութեան վեհ զգացումներով էին համակել իր պատուական սիրտը:

Պատահեց այնպէս, որ մի անգամ Լիլիթը համոզեց Ադամին գէթ այդ գիշեր իրեն չընկերանալ, այսպէս պատճառաբանելով:

— Դու մնա՞ այստեղ: Ես գնամ մի քիչ գործ անեմ. ուզում եմ միայնակ դիմել վերջալոյսը եւ նրանից ներշընչուելով՝ մի գեղեցիկ երդ հիւսել քեզ համար, որպէսզի երգելով յայտնեմ քեզ իմ անսահման սէրը:

Այս խօսքերը անհուն հրճուանքով ու երանութեամբ լցրին Ադամի ողջ էութիւնը, եւ նա ուրախութիւնից սկսեց ոգեւորուած պարել:

Լիլիթը խանդավառ ու խելակորյոյ մոլուցքով վազեց գէպի այն ժայռերը, որտեղից այն կողմ տարածում էին խորախորհուրդ աշխարհները, որոնց խորքից ինչ-որ մէկը փորձում էր մօտենալ իրեն: Հետեւաբար, նորութիւններ իմանալու եւ նոր սէր ճանաչելու կանացի չմարւող տենչանքն իր մէջ անարժէք էին դարձնում Ադամի գուրգուրանքներն ու դրախտի կուսական գեղեցկութիւնները: Այդ պահին նրան ամենեւին հիացում չէր պատճառում մայրամուտի նազելածեմ շողերի հրաշագեղ տեսարանը: Նա անհամբեր սպասում էր երկնակամարում գիշերային աստեղաձանանչ ծածկոյթի փուռելուն:

Դրախտից այն կողմ արդէն գիշեր էր: Լիլիթն անձկութեամբ նայում էր երկնքի այն մասին, որտեղեց մի խորհրդաւոր անձ հետապնդել էր իրեն ու պիղծ տենչերով հրդեհել իր հոգին: Մէկէն լուսնի երկչուտ շողերի տակ սկսեց ուրուագծուել պատկերը սեւաթեւ մի էակի, որը սլանում էր գէպի դրախտի մատոյցները:

— Ո՞վ ես զուր- գոչեց Լիլիթն իր անգուսպ խոռվքի մէջ: — Ի՞նչ ես ուզում ինձնից, ինչո՞ւ ես հետեւում ինձ:

— Լիլիթ, — ասաց նա բոլորովին հանգիստ ու անվրդով, — ես Սամայէլն եմ, որ քեզանից շատ առաջ եմ գոյացել: Տեսել եմ քո եւ Աղամի ստեղծուելը, հետեւել եմ ձեր քայլերին, հիացել եմ քո արտակարգ գեղցիկութեամբ, որին երբեք արժանի չէ կոշտ ու կոպիտ Աղամը: Եկ ինձ մօտ, դո՛ւ կը լինես իմ նուիրական սէրը, իմ սերնդի անպարտելի թագուհին: Այնպէս կ'անեմ, որ նոյնիսկ Աղամի ժառանգները քեզ պաշտեն իբրև եւս աստուածուհի:

— Դո՛ւ արի այստեղ, — արձագանքեց Լիլիթը, — արի՛ ինձ մօտ եւ գնանք թաքնուենք բնութեան գրկում, վայելենք կեանքը միասին: Տեսնում եմ, որ թեւեր էլ ունես եւ կարող ես թռչել ինձ մօտ:

— Ո՛չ, Լիլիթ, Աստուած ինձ վտարել է դրախտից, արգելել է մի անգամ էլ այդտեղ ոտք դնել: Նա դէմ է իմ երջանկութեանը: Բայց հիմա, դրախտից գուրս, այս վայրերում ես եմ իշխում, եւ նա չի խառնըւում իմ գործին: Իսկ դո՛ւ, Լիլիթ, հնարաւորութիւն ունես անցնել այս կողմ եւ միանալ ինձ:

Լիլիթն անմիջապէս յիշեց, որ Տէրն իրեն ստեղծելիս՝ յայտնել էր իրեն նաեւ իր ամենասուրբ եւ ամենազօր անունը, որպէսզի դրա միջնորդութեամբ ինքը կարողանար հրեշտակի թեւեր ձեռք բերել ու թռչել դէպի անհունները, երբ աւարտուած գգար իր առաքելութիւնը դրախտում:

Սամայէլի դիւթիչ խօսքերն ու խոստումները ունկնդրելուց յետոյ, նոր աշխարհներ, նոր սէր եւ նորութիւններ տեսնելու անյագ մոլուցքից դրգուած՝ Լիլիթը կանչեց Աստծոյ Հրաշագործ անունը: Իսկոյնեւեթ օժտուեց հրեշտակի թեւերով ու սլացաւ Սամայէլի մօտ:

Աղամը զուր տեղը սպասեց Լիլիթի վերադարձին: Ամէն տեղ փնտուեց նրան ու չգտաւ: Մնաց մենակ ու անմիխթար, կեանքից ձանձրացած ու դրախտից հիասթափիուած:

Աստուած տեսաւ Աղամի վիշտը: Ուղարկեց Լիլիթի մօտ իր գիսաւոր երեք հրեշտակներին, որպէսզի համոզէն նրան վերադառնալ Աղամի մօտ: Բայց Լիլիթը մնաց անդրդուելի: Նա ցասումով պատասխանեց հրեշտակների բարեխորհուրդ հրաւէրին՝ ասելով.

— Ի՞նչ էք ուզում ինձնից, թողէք-գնացէք այստեղից: Ես սիրում եմ Սամայէլին, որն իմ արժէքը շատ աւելի լաւ գիտէ, քան՝ Աղամը: Ասացէք ձեզ ուղարկողին, որ ես արդէն կենացել եմ ձեր ախոյեանի՝ Սամայէլի հետ ու շատ գոհ եմ նրանից: Դուք, որ մաքրամաքուր էք համարում, ի՞նչ գործ ունէք ինձ նման արատաւորուած մէկի հետ...:

Հրեշտակները լսեցին Լիլիթի դիւային քրքիջը, հասկացան, որ նա ամբողջութեամբ յանձնել է իրեն դեւերի արքային, եւ նրա համար այլեւս գոյութիւն չունէր յետ դարձի ճանապարհ:

Ի վերջոյ Աղամն իմացաւ իրականութիւնը: Նրա վիշտը կրկնապատկուեց, խորապէս վիրաւորուած զգաց իրեն Լիլիթի ցուցաբերած անհաւատարիմ վարմունքից, բայց միւս կողմից էլ իր հոգու խորքում նրա

Հանդէպ տածած անսպառ սէրը երբեք ատելութեան չվերածուեց, քանզի այդ անարատ սէրը աւելի ծանր էր կշռում, քան Լիլիթի մեղանչումը:

Այդուհետեւ, պատմութիւնը մեզ ծանօթ է. Տէրն իր գուրգուրոս խնամքը երբեք չզլացաւ Աղամին: Խոր թմրութիւն բերեց նրա վրայ եւ նրա կողոսկորից ստեղծեց մի նոր կին՝ Եւա անունով, որը պիտի լինէր իսկական կողակից ու մխիթարանք իր ամուսնուն:

Աղամը, սակայն, չկարողացաւ մտահան անել Լիլիթին, թէեւ սիրում էր Եւային, գնահատում նրա հաւատարմութիւնն ու հնագանդութիւնը, բայց առաջին սիրոյ անմար կրակը միշտ անթեղուած էր իր կրծքի տակ, եւ ինչպէս վկայում են՝ «Եւա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին:

Զարացած, դիւասիրու եւ դիւալլուր Լիլիթը փորձեց խորտակել Աղամի ու Եւայի երջանկութիւնը՝ չհանգուրժելով տեսնել նրանց դրախտային վայելքների մէջ: Սամայէլը խորհուրդ տուեց նրան վերադառնալ դրախտ եւ իր դիւթիչ խաբկանքներով մոլորեցնել նախ Եւային, որից յետոյ հեշտ կը լինէր կործանել Աղամին:

Լիլիթը գիտէր դրախտի ճամբան: Վերադարձաւ այնտեղ, գաղտագողի հանդիպեց Եւային ու կարողացաւ մոլորութեան մէջ գցել նրան, որն իր հերթին պատճառ դարձաւ իր ամուսնու մեղանչումին:

Գիրքն ասում է, թէ Աստուած դրախտից վտարեց Աղամին ու Եւային: Նրանք ընկան խոպան երկրի վրայ, ուր տառապանքով ու աննկարգերելի մաքառումներով սկսեցին վաստակել իրենց հացն ու գոյատեւել: Տիրոջ հրամանով թէեւ նրանք անեցին ու բազմացան, սակայն պատուհասուեցին նաեւ մահուան դառն հարուածով: Այդուհանդերձ կեանքը շարունակուեց, եւ աստուածապաշտ մարդկանց մի բացառիկ առիթ տրուեց դրախտ վերադառնալու:

Իսկ Սամայէն իսկապէս կատարեց իր խոստումը. Լիլիթը միառժամանակ դարձաւ ամբարիշտ Բաբելոնի աստուածուհին՝ Լիլիթու անունով: Պունիկները պաշտեցին նրան՝ իրեւ աղբիւր իրենց պիղծ ներշնչանքների, եւ գեռ շատ-շատերը շարունակում են պաշտել նրան:

Լիլիթը ծնունդ տուեց բազմաթիւ լիլիմների, որոնք ապականութեամբ լցրին աշխարհը: Դեռ այդքանը կարծես թէ բաւական չէր. նա սկսեց սպառնալ նաեւ Աղամի սերնդի նորածիններին՝ դեռ օրօրոցում եղած ժամանակ, նախքան իրենց ութօրեան բոլորելը: Շատ երեխաներ զոհ գնացին նրա անողոք զայրոյթին ու շարունակում են զոհ գնալ:

Աստուած, սակայն, բարեպաշտ մարդկանց օգնութեան առաքեց իր գլխաւոր հրեշտակներին: Եւ այն ծնողները, որ դիմում են այդ պահպան հրեշտակներին կամ փորագրում են նրանց անունները իրենց նորածինների օրօրոցներին՝ Լիլիթը չի համարձակւում մօտենալ նրանց, քանզի Տէրն ասել էր նրան, թէ բարի հրեշտակների պահպանութիւնը վայելող որեւէ անձի եթէ փորձ անի մօտենալ՝ կ'ոչնչացնի լիլիմների ողջ

սերունդը: Այս դէպքում այլեւս անզօր են դառնում Լիլիթի հնարամ-տութիւնն ու չարացած կամքը: Այսուամենայնիւ ոմանք էլ պաշտպան-ուելու համար Լիլիթից, յատկապէս նրա ձախ աչքի դիւային գօրութիւ-նից, հնարել են կապոյտ ուղունքէ յուռութքներ, նուսխաներ եւ խամսա-ներ (շրջուած ձեռք, որի ափի կենտրոնում գծուած է մի աչք), որոնք գեռ օգտագործում են շատերի կողմից:

Գոյութիւն ունի նաև մի այլ սարսափելի պատիժ Լիլիթի համար. նա չի կարող նայել իր պատկերին կամ ցոլքին: Առաջին անգամ նա դրախտային լճում էր տեսել իր պատկերն ու սքանչացել իր արտակարգ գեղեցկութեամբ, բայց Ադամին՝ իր օրինաւոր ամուսնուն, լքելուց ու դաւաճանելուց յետոյ, Կարմիր Ծովի ջրերում նա տեսաւ իր ցոլքն ու սարսափեց ինքն իրենից. փոխուել էր հրէշի, դարձել զազրատեսիլ մի արարած: Նա անմիջապէս փակեց իր արիւնաբիբ աչքերն ու խելագարի նման դցեց իրեն ծովի մէջ: Սամայէլի ձեռքը ազատեց նրան: Բայց դա ազատութիւն չէր, այլ յաւիտենական տանջանք ու անէծք:

ՅԱԿՈԲ ԱՐՔ. ԳԼՈՒԽԱՆ



# ԿՐՆԱՐՈՒ ԸՍԵԼ. «ԵՏԻՄ ԳՆԱ, ՍԱՏԱՆԱՅՅ»

Նոր Ուխտի ժողովուրդին համար եթէ Տասնաբանեայ մը տալ ու-  
զեր Աստուած, հաւանաբար պէտք պիտի ըլլար կրկնապատկել կամ  
եռապատկել անոր թիւը: Այն պարզ համոզումով, որ հին Օրէնքը Քրիս-  
տոսի անձով մեկնաբանուած է նոր Կտակարանին մէջ: Առհասարակ,  
երբ օրէնքի մը խտացած յօդուածները բացատրուին, կամ ընդլայնուին,  
նոր յօդուածներ կ'առաջացնեն եւ երբեմն կը քառապատկուի նախկին  
յօդուածներուն թիւը ու կը ճոխանայ տուեալ կանոնագիրը:

Նոր Կտակարանի ամենէն շատ կարդացուած հատուածներէն մէկն  
է Յիսուսի փորձութեան օրերու դրուազը անապատին մէջ (Հմմտ. Մտ 1-  
11): Իր թատերական ոճին պատճառով, նոյնիսկ մանուկներու ամենէն  
շատ սիրած հատուածն է այս, որուն մէջ անակնկալ ներկայութիւնը կայ  
Սատանային, իր կատարած հետաքրքրական ու մարդուն համար հաճելի  
թուացող առաջարկութիւններով ու թելազրութիւններով: Այնտեղ ար-  
ձանագրուած են նաև Յիսուսի տուած իմաստալից պատասխանները,  
զոր մանուկներ յաղթական շեշտով մը կ'ընթերցեն ամենօրեայ վարժա-  
րաններուն եւ Կիրակնօրեայ դպրոցներուն մէջ:

Առհասարակ մարդիկ կը նախապատրաստուին, երբ կարեւոր աշ-  
խատանքի մը պիտի ձեռնարկեն: Իրենք զիրենք մտամփոփան կ'են-  
թարկեն, կը մտածեն իրենց ըսելիքին կամ ընելիքին մասին: Ումանք  
կ'աղօթեն եւ Աստուծոյ ուղղութիւնը կը հայցին: Ուրիշներ այլոց խոր-  
հուրդին կը դիմեն եւ անոնց կարծիքը կ'առնեն: Կան ոմանք, որոնք  
ներքին ինքնավստահութեամբ կը նետուին իրենց ծրագրի իրագործման:  
Բոլոր պարագաներուն ալ սակայն, կայ վտանգը փորձելուն եւ այդ  
պատճառաւ ձախողութեան մատնուելուն:

Յիսուսի փորձութեան ընթացքին նշուած փորձութիւնները Փոր-  
ձիչին կողմէ՝ երեքն են, եւ բոլորն ալ յաճախակիօրէն կը հանդիպին  
մարդ էակին, իր կեանքի ընթացքին:

Անոնցմէ առաջինը «հացի խնդիր»ն է, որ իր մէջ կը ներառնէ  
մարդուն առօրեայ աշխատանքը ի խնդիր ապրուստի: Եւ գիտենք, որ  
փորձութիւններ չեն պակսիր այս մարդին մէջ, երբ անօթութեան հետե-  
ւանքով մարդիկ կրնան դիմել աւազակութեան, մարդասպանութեան  
կամ անձնասպանութեան: Յիսուսի Աստուածութիւնը ճանչնալով, Սա-  
տանան կ'առաջարկէ. «Ըսէ՛ որ այս քարերը հաց դառնան» (Մտ 4.3.):  
Ուրիշին ունեցած «հաց»ը քար է քեզի համար, որուն յափշտակութեամբ  
տիրանալդ, պիտի չկշտացնէ սոված փորդ: Յիսուսի տուած պատասխա-  
նը երբեք ալ շփոթեցուցիչ հանգամանք չունի, ինչպէս կը կարծուի յա-  
ճախ եւ սրամտութեամբ կը գործածուի ոմանց կողմէ: «Մարդ միայն

Հացով չ'ապրիր, այլ Աստուծոյ բոլոր խօսքերով» (Ղկ 4.4.): Բ. Օրինաց գիրքէն կատարելով իր մէջքերումը, Յիսուս կը վկայակոչէ եբրայեցիներու անօթութիւնը անապատին մէջ, Եփապոսսէ ելլելէ ետք: Բ. Օրինաց գիրքին հեղինակը Աստուծոյ խոստումները յայտնելով, կը վերյշեցնէ ժողովուրդին, թէ ինչպէս Աստուծա զիրենք մանանայով կերակրեց անապատին մէջ: Հետեւաբար յաջողութիւն գտնելու պայման իբրեւ կը դնէ Աստուծոյ կամքին հնազանդութիւնը (Հմմտ. Բ. օր. 8.3.): Եւ անիկա չէ՞ միթէ, որ նոյնիսկ գործի ձախորդութեանդ միջոցին կը զսպէ ուրիշներու վնաս հասցնելով «կշտանալուգ» մարդկային փորձութիւնները:

Նշուած երկրորդ փորձութիւնը այն է, որ Սատանան Յիսուսը առաջնորդելով երուսաղէմ քաղաքը, զայն կը հանէ Տաճարի բարձր աշտարակներէն մէկու վրայ եւ կ'առաջարկէ վար նետուիլ, յիշեցնելով Անոր Սաղմոսի այն տողերը, ուր գրուած է. «Աստուծա իր հրեշտակներուն պիտի պատուիրէ քեզի համար, եւ քեզ իրենց ձեռքերուն վրայ պիտի վերցնեն, որպէսզի ոտքդ քարի չգարնուի» (Մդ 91.11.):

Կեանքի մէջ առհասարակ մարդ իր յաջողութեանց թեւերով կը թռչի եւ երբեմն այնքան ինքնավստահութեամբ, որ ոչ միայն կը մոռնայ, այլեւ կ'ուրանայ այդ բոլորին տուիչ պատճառը՝ Աստուծա: Զեն պակսիր անձեր, որոնք ըսեն. «Ի՞նչ ալ ըլլան պարագաները՝ պիտի ձեռնարկե՛մ գործիս»: Մարդկային ինքնավստահութեամբ, Աստուծային կամքը իրենց գործին հաճեցնել ուղող ամբարտաւաններ են անոնք պարզապէ, որոնցմէ շատե՛ր մոխիրի վրայ նստած են գլխիկոր: Ահա այսպիսիներու համար է, որ Յիսուս օրինակ իբրեւ, Սատանային կը պատասխանէ, ըսելով. «Դարձեալ, Օրէնքի գիրքին մէջ գրուած է՝ քու Տէր Աստուծադդ չփորձես» (Մտ 4.7.): Խսկ ուրիշներ, նոյնիսկ աննշան աշխատանքէ մը առաջ, կամ արուող սովորական ժամադրութենէն մը ետք, խորունկ հաւատքով անընդհատ կերպով կը կրկնեն. «Եթէ Աստուծա ուղէ»: Շունչդ պիտի չպակսի այս կարճ ու միանուագ նախադասութիւնը արտասանելով, որ ոչ միայն հնազանդութիւնդ կ'արտայայտէ Աստուծոյ կամքին, այլ մանաւանդ Անոր զօրութեան պատինելու առաքինութիւնը կ'ուսուցանէ քեզի: Ի՞նչ փոյթ, եթէ ուրիշներ ծիծաղին եւ ինքնավստահութեան պակաս համարեն այդ, երբ գուն ատով քու ամբողջական վստահութիւնը Աստուծոյ վրայ կը դնես:

Երրորդ ու վերջին փորձութիւնը այն է, որ Սատանան Յիսուսը կը տանի բարձր լերան մը կատարը եւ այնտեղէն ցոյց կուտայ աշխարհի բոլոր թագաւորութիւնները եւ անոնց փառքը, ու խոստանալով այդ բոլորը իրեն տալ, կ'առաջարկէ երկրպագելով պաշտել զինք (Հմմտ. Մտ 4.8.):

Անիմաստ տեղը չէ ըսուած թէ՝ «Փառքը կը շլացնէ՛ մարդը»: Վստահ ենք, որ կ'արտօնենք, որ մէնք աւելի՛ն պնդենք, ըսելով, թէ՝ «Փառքը կը կուրցնէ՛ մարդը»: Այդ փառքը չէ՞ միթէ, որ նոր աստուծաներու ծնունդ իբրեւ կը յայտնուի մարդուն կեանքին մէջ, երբ սեփական

փառքի հետ նոյնացող նիւթեղէն աստուածներու երկրպագու կը դառնայ ան: Եւ Փառքին պատճառած կուրութիւնը, մէ՛կ պատկեր միայն չի տեսներ՝ Աստուծոյ պատկերը: Փառքին կոյր աչքը, ո՛չ միայն պատահական այլ փառքեր կը տեսնէ, այլ նաև մեծ ճիգով մը կ'որոնէ զանոնք, աւելի բարձր փառքի հասնելու տենչանքով:

Յիսուսի տուած պատասխանը դիւրին թուացող, սակայն դժուար պատասխան մըն է, ուղղուած փառքի վաշխառուին. «Ետի՞ս գնա, Սատանա՞յ, որովհետեւ օրէնքի գիրքին մէջ զրուած է՝ քու Տէր Աստուածդ պէտք է պաշտես եւ միայն անո՞ր ծառայես» (Մտ 4.10.): Աւետարանիչը կ'ըսէ, որ «Այն ատեն Սատանան ձգեց զինք ու հեռացաւ, եւ ահա հրեշտակները մօտեցան եւ կը ծառայէին Յիսուսի» (Մտ 4.11.):

Կրնա՞ս Յիսուսի տուած պատասխանը տալ խնամքով սնուցած փառքերուդ, որոնք Սատանայի կերպարին մէջ պիտի հեռացնեն քեզ Աստուծմէ, որուն ցուցաբերած խոնարհութեանդ ի վարձատրութիւն կը ստանաս զանոնք յաճախ:

Գրիգոր Մ. Վրդ. Զիֆքնեան



# «ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐՈՒ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ՀԱՐՑԸ»

Դոկտ. Արեգ Քիհնյ. Մանուկեան, Ժընեվ, 2013, 88 էջ, նկարագրդ:

Դոկտ. Արեգ Քիհնյ. Մանուկեանի հեղինակութեամբ լոյս տեսած է պիտանի երկասիրութիւն մը, որ Մեծ Եղեռնի զոհերու հարիւրամեակին ընդառաջ կ'արծարծէ անոնց Սրբադասումին առնչուող շարք մը հարցեր:

1915ին, Թուրքիոյ պետութեան կողմէ կազմակերպուած բնիկ հայ ժողովուրդի ցեղասպանութեան զոհերու Սրբադորձումը քննարկելի նիւթերէն մին էր Սեպտ. 24-27, 2013ին, Ս. Էջմիածնի մէջ կայացած Եպիսկոպոսական ժողովին: Հարցի քննութեան աւարտին թելադրուեցաւ.

«Ուրիշգրել Հայոց Ցեղասպանութեան նահատակներու Սրբադասումի սկզբունքը, յանձնարարել Սրբադասման Յանձնախումբին՝ շարունակել նահատակներու անհատական եւ խմբային սրբադասման ուսումնասիրութիւնը Եպիսկոպոսաց յառաջիկայ ժողովներուն ներկայացնելու համար, յանձնարարել Սրբադասման կանոնակարգը եւ արարողակարգը»:

Կ. Պոլսոյ նախկին Պատրիարք Հոգելոյս Շնորհ. Արք. Գալուստեան, 1977ին հրատարակած «Աստուածաշնչական Սուրբեր» հատորին մէջ անդրադարձած է անձերու Սրբադասման ընթաքին եւ ամփոփ բացատրութիւն տուած է՝ ի՞նչ է սրբութիւնը, ո՞վ է սուրբը, ի՞նչ է դատանիշը անձ մը սուրբ հռչակելու, ինչո՞ւ կը յիշատակենք ու կը յարգենք սուրբերու տօները, եւայլն:

Նշեալ խնդրին առնչութեամբ Եւսեբիոս եկեղեցական պատմիչէն (260-340) կը տեղեկանանք իզմիրի առաջին Եպիսկոպոսներէն Պօղիկարպոսի նահատակութիւնը ու տօնական յարգութիւնը 155 թուրականին: Պօղիկարպոսի տես ժողովուրդին ողջ-ողջ հրկիզուեցաւ խարոյկի բոցերէն, որովհետեւ ան կառչած իր հաւատքին՝ չուրացաւ Քրիստոսը:

«Քրիստոնէական եկեղեցիին մէջ, կ'ըսէ Շնորհ. Սրբազն, շատ բնականօրէն սկսան յարգուիլ եւ յիշուիլ անոնք, որ հալածանքներու ժամանակ իբրեւ քրիստոնեայ ձերբակալուած ու մահուան դատապարտուած էին, երբ մերժած էին իբրեւ եղած առաջարկը՝ ուրանալ Քրիստոս եւ դառնալ հին աստուածներուն: Սուրբերու տօնակատարութիւնը սկսաւ անոնց մարտիրոսական մահուան տարեդարձային յիշատակութեամբ» (անդ. էջ 26):

Հայ եկեղեցւոյ պատմութեան մէջ յիշատակուած առաջին Սրբադասումի դէպքն ու տօնելի սուրբերը եղած են Պարսկական պատերազմի ընթացքին սպաննուած Վաչէ Մամիկոնեան հայոց սպարապետը եւ անոր զինակից բանակայինները:

Հստ Փաւստոս Բիւզանդ պատմիչի վկայութեան, հայ նահատակ-

ներու յիշատակութեան տօնը հաստատած է Վրթանէս Ա. Պարթեւ Հայրապետը (333-341). ան «Եղ օրէնս ընդ աշխարհն... զնոսա առնել յիշատակն ամ յամէ», քանի անոնք բարեպաշտութեան նահատակ եղան, «յաղագս աշխարհի եւ եկեղեցւոյ եւ աստուածագործ օրինացն... յիշել զսոսա ի ժամ պատարագին, յորժամ զանուանս սրբոցն կարգիցեն եւ ապա զկնի նոցա զնոցայն»:

Ապա, Սիմէռն Ա. Երեւանցի կաթողիկոսի (1763-1780) նախաձեռնութեամբ մեր Տօնացոյցին անցած վերջին սուրբերը եղած են Յովհաննէս Որոտնեցի (1315-1388) եւ Գրիգոր Տաթեւացի (1346-1410) եռամեծ վարդապետները:

Աբէլ Քահանային անսովոր թուած է, որ «ԺԵ դարու առաջին տասնամեակէն մինչեւ մեր օրերը անցած են աւելի քան 600 երկար տարիներ հայ ժողովուրդի կեանքին մէջ՝ լեցուն նահատակութեանց ու քրիստոնէական հաւատքի վկայաբանութեանց պատմութիւններով. սակայն Հայ եկեղեցին այնուհետեւ ոչ ոք սովոր յայտարարած է, ոչ ոք սրբացուցած կամ ընդգրկած է իր ծիսական տօնացոյցին մէջ» (Էջ 34-35):

Վրթանէս Փափագեան 25 Մարտ 1920 թուակիր նամակով դիմած է Գէորգ Ե. Սուրէնեանց Հայրապետին (1911-1930), «առաջարկելով Հայոց Տօնացոյցին մէջ ամրագրել Ապրիլ 11ը (հին տոմարով)` իբրև յիշատակ 760 հայ նահատակ մտաւորականների, որոնք ընկան Համաշխարհային Մեծ Պատերազմի օրերին՝ թրբական վայրագ սրից» (Էջ 13):

Անցած 50 տարիներու տեւողութեան Ցեղասպանութեան նահատակներու Սրբադասումի հարցը յուզած են Վազգէն Ա., Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ., Շնորհք Արք. Գալուստեան, Տիրան Արք. Ներսոյեան, Զարեհ Արք. Ազնաւորեան, Մեսրոպ Արք. Աշճեան եւ Աբէլ Քէնյ. Մանուկեան:

«Ցեղասպանութեանէն շուրջ դար մը ետք հիմա արդէն ժամանակը չէ՞, հարց կուտայ Տէր Աբէլ, որ հաւատքի, հայրենիքի եւ ազգային սրբութիւններուն համար իրենց կեանքը զոհաբերած մեր մէկուկէս միլիոն նահատակներուն սգահանդէսը հոգեհանգստեան արարողութիւններու ծիրէն վեր բարձրացուի եւ ուղղակի պատարագի արարողական ոլորտին մէջ դնահատուի սուրբերու յիշատակութեան կարգով» (Էջ 21):

Ո՞վ պիտի սրբագասէ Հայոց Ցեղասպանութեան նահատակները հարցումին, հեղինակը կը պատասխանէ, օրինակ տալով Մալոյեան կաթողիկէ Արքեպիսկոպոսին Երանելի հոչակումը Յովկ. Պօղոս Բ. պապին կողմէ, ու համոզումով կը հաստատէ, որ «Հայ Եկեղեցիինն է սրբազան պարտականութիւնը՝ արդէն իսկ ընդհանրացած համոզումը եւ ամէնուն համբուրելի գարձած իրողութիւնը պաշտօնականցնելու եւ եկեղեցական կարգով սրբագասելու 1915 թուականի մեր բոլոր նահատակները» (Էջ 23):

Այեւայլ վարկածներ կան Ապրիլեան նահատակներու Սրբադասումը անհատակա՞ն թէ հաւաքական կատարելու մասին: Օրինակի համար Տիրան Սրբազանի մտածողութեամբ՝ «Հաւաքական Սրբադասում մը պի-

տի հակասէր քրիստոնէական կրօնի վարդապետական սկզբունքներուն, նկատի ունենալով, որ մէկուկէս միլիոն զոհերու մէջ ստոյդ կային նաեւ այլակրօններ, անհաւատներ կամ նոյնիսկ մեղք գործած անհատներ, որոնք ո՞չ կարեի էր հաւաքական Սրբադասումի մը ամբողջին ներառնել, եւ ոչ ալ այդ ընդհանուր թիւէն մէկ առ մէկ առանձնացնել» (Էջ 43): Սակայն, նկատի ունենալու ենք, որ Հայ Եկեղեցին վաղուց հաւաքական Սրբադասում կատարած է Ուսկեանց, Առւրիսասեանց, Հոփիսիմեանց, Գայիանեանց, Թարգմանչաց, Ղեւոնդեանց, Վարդանանց, Քառասնից Մանկանց, Եւայլն, հաւաքական նահատակներու պարագային:

Յիրաւի, Արք. Արէլ Քահանան կը շարունակէ անթերի հայերէնով, հաճելի ոճով ու խորիմաց հմտութեամբ ներկայացնել. Սրբադասումը Հայ Եկեղեցւոյ աւանդութեան մէջ, Բանավէջ մը Մեծ Եղեռնի նահատակները հաւաքաբար, իսկ Կոմիտաս Վարդապետը՝ անհատապէս սրբացնելու մասին, Տոմարական եւ Ծիսական հարցեր: Վերջապէս, Ապրիլեան նահատակներու լուսապսակ մտերմութեան մէջ խորհրդածութեամբ կ'եղրակացնէ.

«Հոգեհանգստեան արարողութիւններ կրկնելու փոխարէն, որքան հանգիստ եւ լուսաւոր պիտի ըլլային Ապրիլեան մեր նահատակներուն հոգիները, եթէ օր մը, թերեւս մօտ ապագային, Հայոց Յեղասպանութեան ոգեկոչման 100ամեակին առթիւ, Հայ Եկեղեցւոյ խորաններէն եւ ազգիս սրբազնա բեմերէն տարուէ տարի 24 Ապրիլին հնչեր նուիրական Սրբոցն Կոմիտասայ Վարդապետին եւ աւելի քան մէկուկէս միլիոն նահատակացն ազգիս հայոց... յիշատակութիւնը» (Էջ 80-81):

Հասորին սկզբնաւորութեան, Dr. Iso Baumer Փրանսերէն լեզուով յառաջաբան մը ունի հետեւեալ վերնագիրով՝ Sainteté Individuelle et Collective dans l’Église à l’Occasion des Innombrables Martyrs Arméniens au début du XXe Siècle.

Վայելուչ հրատարակութիւնը իրագործած է Պէյրութի Արագ Տպարանը, իսկ տպագրութեան ծախսերը հոգացած է Տոքթ. եւ Տիկին Միհրան եւ Արմիկ Երոմեան ամոլը:

Խորապէս գնահատելով դոկտ. Արէլ Քէնյ. Մանուկեանի այս ուշագրաւ մենագրութիւնը, իրեն կը մաղթենք բեղուն գրիչ եւ այլ հետագատութիւններու լոյս ընծայում:

Բարգէն Թօփինեան

## ԽԱՂԱՎՈՒԹԵԱՆ ԱՊՈՔՔ՝ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՍԵՄԻՆ

Թարգ. Աբէլ Քչնյ. Մանուկիսանի

Տէ՛ր,

Դարձուր զիս Քու խաղաղութեամդ գործիքը,  
Որ սէր բերեմ հոն՝ ուր ատելութիւն կայ,  
Որ հաշոտութիւն բերեմ հոն՝ ուր վիրաւորանի կայ,  
Որ միութիւն բերեմ հոն՝ ուր հակառակութիւն կայ,  
Որ հաւատք բերեմ հոն՝ ուր կը տանչէ տարակոյսը,  
Որ ճշմարտութիւն բերեմ հոն՝ ուր կ ՚իշխէ սխալը,  
Որ յոյս բերեմ հոն՝ ուր կը սպանայ յուսահասութիւնը,  
Որ ուրախութիւն բերեմ հոն, ուր կը շատնայ տիրութիւնը,  
Որ լոյս բերեմ հոն՝ ուր կը բագաւորէ խաւարը:

Տէ՛ր,

Օգնէ ինձի, որ չունենամ կարիքը ու չխնդրեմ  
Միխթարուիլ, այլ՝ միխթարել,  
Հասկցուիլ, այլ՝ հասկնալ,  
Սիրուիլ, այլ՝ սիրել:  
Որովհետեւ՝  
Ով իր անձը կու տայ՝ զայն վերստին կը ստանայ,  
Ով ինձգինք կը մոռնայ՝ զայն կը վերագտնէ,  
Ով կը ներէ, անոր պիտի ներուի,  
Ով կը մեռնի՝ պիտի ծնի յախտենական կեանիքին համար.  
Ա.մէն:

Ծանօթ. Թարգմանիչէն.-

Այս ջերմենանդ աղօքքը յօրինուած է նորմանտիի մէջ՝ Ա. Աշխարհամարտի տարի-ներուն: Դժբախտարար, պատմութիւնը աւանդած չէ բուն հեղինակին ինքնութիւնը: Ստոյգ է՝ ան եղած ըլլալու է անձ մը, որ ունեցած է միանգամայն հակառակ համոզում մը այդ ժամանակուայ պատերազմական ֆարոզչութեան, որով ոգեւորուած էր եւրոպան՝ առանց նախատեսելու անոր կործանարար հետեւանեները: Աղօքքին ներշնչող ոգին սիրով նմած է շատերու սիրու ու անոր շնորհած՝ լայն ժողովըրդականութիւն: Առաջին անգամ հրատարակուած է 1912-ին՝ «La Clochette» ամսագրի, ապա 1916-ին «L’Osservatore Romano» թերթի էջերուն մէջ: Ֆրանցիսկեան վարդապետ մը նկատի ունենալով աղօքքին խաղաղարարութեան եւ եղբայրասիրութեան խօսուն պատգամը, որ ամբողջապէս կը համապատասխանէր իր միաբանութեան գաղափարախօսութեան, իսկոյն տապագրած է զայն էջի մը մէջ, որուն վրայ զետեղած է իր միաբանութեան հիմնադիր՝ Ա. Ֆրանցիսկոս Ասֆացիին պատկերը: Սոյն փաստը պատճառ դարձած է, որ առկայ աղօքքը, 1927-էն սկսալ, վերագրուի Ա. Ֆրանցիսկոսի աղօքք: Բոլոր պագաներուն, աղօքքին բովանդակութիւնը ոչինչ կորսնցուցած է իր այժմէականու-

թենէն, բանի մեր շուրջբոլորը կը տիրէ նոյն լարուած եւ ժաղաքական վտանգաւոր կացուրիւնը Մերձաւոր Արեւելի գրեթէ բալոր երկիրներուն, Ափրիլէի եւ Կեդրոնական Ասխոյ տարբեր տարածաշրջաններուն մէջ:

Խաղաղութիւնը անգնահատելի բարիք մըն է, սակայն, դժբախտաբար, նոյն այս կենսական բարիքը, ըստ երեւոյթին, մարդ արարածը ի վիճակի չէ իր կեանքին համար մնայուն կերպով ապահովելու՝ առանց սրտաբուխ, անկեղծ եւ չերմեռանդ աղօթի, առանց Աստուծոյ անմիջական օգնութեան եւ կենսաբաշխ օրհնութեան։ Ուստի, Ամանորի եւ Ս. Ծնունդի օրհնաբեր եւ տօնական օրերուն առթիւ, բարեկամներուս եւ բոլոր ազնիւ մարդոց ուղղուած կոչս, բող ըլլայ ընդամենը փոքրիկ կայծ մը մեզ շրջապատող համատարած խաւարին եւ գորշութեան մէջ։ Եկէֆ, ամենուս սրտէն բխած աղօթի բոլոր փոքրիկ կայծերը իրարու միացնելով դարձնեն՛ մուրին մէջ վառող խոշոր հրդեհ մը՝ յոյսի, լոյսի, սիրոյ եւ բարութեան՝ պայծառ, անշէջ ու անսպաս աղբիւր մը՝ կարենալու համար հեռու վանել մեր մէջէն եւ մեր շրջապատէն մեր վրայ իշխող չարի ու խաւարի ուժերը։



## **ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ**

- Քրիստափոր Կարա-Մուրզա, Գրիգոր Փիտէճեան,  
Երևան, 2013, լաթակազմ:**
- Զայնազրեալ Շարական Հայաստանեայց Եկեղեցւոյ, Ե.  
Հատոր, Անթիլիաս, 2013, լաթակազմ:**
- Տօնացոյց, Ա. եւ Բ. Հատոր, պատրաստեց՝ Սուրէն Արք.  
Գաթարոյեան, Անթիլիաս, 2013, լաթակազմ:**
- Պատմութիւն Անթէսի Հայոց, Ա. եւ Բ. Հատոր,  
Խմբագրեց՝ Գէորգ Ա. Սարաֆեան, Անթիլիաս,  
2013, լաթակազմ:**